49-ՐԴ ՏԱՐԻ Թիւ 1417 Կ. ՊՈԼԻՍ ՇԱԲԱԹ 4/17 ՓԵՏՐՈՒԱՐ 1906 23 ԶԻԼՀԻՃՃԷ 1323 — 4 ՇՈՒՊԱԹ 1321

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՏԷՐԵԱՆ
ՍՐՈՒ ԿՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
33, Գալաթիայի Մեծ Ճանապարհ, 33

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

Մասիսաց Աստղիկ

ՀԱՅԱԿԵՐՊ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱՋԳԱՅԻՆ, ՓԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یومی وسیاسی غزتهدر
صاحب امتیازی : ارمانس فریه
اداره‌خانهسی باب‌عالی جاده‌سنده نومرو ۳۸

ԳԻՆԸ ՏԱՐԵԿԱՆ ԿԱՆԽԻԿ
	Տարեկան	Վեցամսեայ
Գալոյ համար	80 ղ.	50 ղ.
Դաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԳԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցման համար մասնաւոր պայմաններ

10 ՓԱՐԱ — ԳԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ՕՐՈՒԱՆ ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Անօթի՞ թէ Անընդունակ

Վաղեմի դասախօսակի մը հետ տեսակցութիւն։ Արժանաւոր տղայաշնորհ երեսուն տարիէ ի վեր նուիրուած է կրթական գործին եւ սերունդներ դաստիարակած։ Գիտէ հրապարակին վրայ գործող մարդոց հարիւրին դէմ քանը հինգին մանկութիւնը, ընդունակութիւնը, աշխատելու եղանակը, թերութիւններն եւ առաւելութիւնները։ Դաստիարակէ աւելի բան մը եղած է ան։ Փորձառութիւնը օժտած է զինք ազոց սիրոյ կարդալու թանկագին արուեստով, ուր կը կայանայ արդէն անմրցակցելի արժանիքը ճշմարիտ դաստիարակին։ Հայր մը մայն կրնայ անոր չափ գործով զբաղ իր բոլոր աշակերտներուն համար անխոր, որոնց ուրախութեան ուրախութիւն եւ տրամութեան ցաւակից է միշտ։ Դասարանէն վերաբերեալ աշակերտը չի պատժէր խստութեամբ եւ անողոք հարուածներով։ կը հարցափորձէ նախ, փափուկ բառեր կը գործածէ, որոնք դպչող օձով կը խօսի եւ վերջապէս կը հասկայ պատճառը թէ, ինչո՞ւ աշակերտը դաս չէր պատրաստած եւ ինչո՞ւ չէր կրնար ըմբռնել իրեն ասուածուած դասերը։

—Այս հարցքնութիւնները, ըսաւ, յաճախ օրագրէջ յայտնութիւններու առիթ կ'ըլլան։ մը՛ կարծէք թէ ամէն աշակերտ որ դաս չի կրնար պատրաստել, անպատճառ ծոյլ է խաղամոլ եւ չար, ընդհակառակը վստահաբար կրնամ ըսել թէ անոնցմէ շատեր անօթութեան պատճառով է որ չեն ըմբռներ ուսուցիչին խօսքերը, եւ արդէն անօթութիւնը ամէնէն մեծ թշնամի է դպրոցներու համար։ Այսօր բացառութիւն համարելով դիւրակեցիկ թաղերը, ժողովրդական թաղերու դպրոցները յաճախող աշակերտներուն հագիւ կէսը կրնայ տաք կերակուր կամ սննդարար ուտելիք մը բերել դպրոց։ Մնացած կէսը ցամաք հաց միայն կ'ուտեն այ՝ անբաւական կերպով։ Դպրոցականներուն ճաշէն աւելի սրտամտմամբ սպասող կարելի չէ երեւակայել, ունեւորին ազան համադամները հագիւ կը հանի ճաշակել, մինչդեռ անդին աղքատին յուսալից զուակը որ ամէն ընդունակութիւն ունի աշխատելու, սառնալու եւ իրեն ուանդուած դասերը արժեցնելու, կարծ մը չոր հաց կը կրծէ, միշտ ամենալով եւ արժանապատուութեան վիրաւորանք զգալով իր մէջ։ Ցաւոտ հանդիսատեսը ըլլալով այս տխուր երեւութին, ինքներնս կ'ըսենք թէ, ինչո՞ւ հարուստ չեմ, գոնէ պնակ մը տաք կերակուրով կը կշտացնէի տխեղճ աղքը, միւս կողմէ կը խորհիմ որ եթէ հարուստ ըլլայի ի՞նչ գործ պիտի ունենայի առ տղոց քով։

Ցաւալի դասախարակը իրա յուզէ սեռալ չատ մը մեծամասնութիւններ թուեց, որմէ խորապէս զգուեցան ներկաները։ բայց առժամայ զգացում մը կամ վաղանցիկ յուզում մը միթէ կրնա՞յ մեղմացնել ծանրութիւնը այս ճնշող զրկանքին։

Մայրաքաղաքս ամէն թաղերուն մէջ ալ խնդրոյ առարկայ եղած են աղքատ դպրոցականները, որոնց հագուստ չենալու սովորութիւնը գրեթէ ընդհանրանալու վրայէ կամաց կամաց, մի՞թէ կարելի չէ հիմնական բան մը ընել նաւ անոնց կէս օրուայ ճաշին համար։ Շատ բան պէտք չէ։ պնակ մը տաք կերակուր կը բաւէ փոքրիկները կազդուրելու եւ մաւոր աշխատութեան ընդունակ դարձնելու զանոնք։

Իրաւ է որ մայրաքաղաքիս այլեւայլ թաղերուն մէջ մերթ ընդ մերթ գութի զգացումները կը փայլատակեն աղքատ դպրոցականներուն նկատմամբ եւ ուրախութեամբ կը լսենք որ այսպիսի թաւով բարեկեցիկ ընտանիքներ պատրաստակամութիւն յայտնած են օրաշուած օր մը ճաշ հայթայթել աղոց։ Եւ սակայն առաջարկին անդրծադրելիութիւնէն է ի՞նչէն է չի գիտցուիր, հագիւ մէկ քանի ամիս կը տեւեն այս ձեռնարկներն եւ խեղճ դպրոցականները կ'ասիպուին դարձեալ իրենց ցամաք հացը կրծել եւ կամ բոլորովին անօթի մնալ։

Ի՞նչ աղքատներ կան այսօր, խոստմնալից եւ ուշիմ դպրոցականներ, որոնք ապահովաբար պարծանքը պիտի բլլային Թաղին, եթէ աղքատ ծնողներէ սերած չըլլային եւ կամ եթէ գանուէր մէկը որ ուսանողութեան չրջանին մէջ ձեռք կարկուէր անոնց, հագուստ, ուտեստ, գիրք հայթայթէր եւ չի թողուր որ խեղճերը ծիւրէին անանուն դիմեն է, չարաչար աշխատութենէ ու մանաւանդ արժանապատուութեան զգացումէ։

Արժանապատուութեան վիրաւորանքը պզտիկ ազէտ կը կոթէք դուք ազոց համար։ հաւատացէք որ ան դեռափթիթ խլէզներէ շատեր այն առաջին մեծ հոգի կը կրնն տրչափ պէտի չկրէին չափահաս եւ գործի մարդիկ։ փոքրիկ վիրաւորանք մը, կամ զրկանք մը անմիջապէս կը գառնացնէ անոնց սիրտը, կը յուզէ մաղձը եւ երբ իրարու վրայ կրկնուին վիրաւորանքներ ու տղեկը զգայ որ իրեն վիճակուած զրկանքին, լքումին, նախատինքին միակ պատճառը աղքատ ըլլալն է, կամ կ'ըմբոստանայ ու բացարձակ ատեանակ մը կը դառնայ եւ կամ ինքզինքը ուսելով կը հալի կը մաշի հալող ատեանցող մարմ մը նման։

Ամենքդ ալ զուակ ունիք, փոքրեցէ՛ք, տեսէ՛ք ո՞րչափ մեծ տեղ կը բռնէ նախանձը անոնց սրտին մէջ։ շարունակեցէ՛ք միշտ նախապատուութիւն տալ ձեր զուակներէն մէկուն, զայն գգուեցէ՛ք միշտ, հագուստներուն ընտիրը, միրգերուն համեղը անոր յատկացուցէք եւ պիտի տեսնէք որ միւսները ո՞րչափ պիտի զդածուին ու վշտանան։ Նոյն իսկ նախանձութեան պատճառով ծիւրող, մեռնող ազոց թիւը խիստ մեծ է անհեռատես, տգէտ ընտանեաց մէջ, որոնք գէշ իրենց զուակները կառավարել իսկ չեն գիտեր։

Արդ՝ զրկանքը, արժանապատուութեան զգեցնումը երբ միւնոյն ծնողաց զուակներուն վրայ այս ասպիճան ծանր կ'ազդէ։ ալ կրնաք երեւակայել թէ դպրոցին մէջ ինչ մեծ աւերներ կը գործէ։ Բարեսիրտներ ունինք. գթոտ, զգայուն հոգիներ, որոնք հոդեկան ամենամեծ հաճոյքը կը զգան վիշտեր ամոքելով։ անաւասիկ նոր առարէզ մը անոնց առջեւ, դպրոցականներուն ատարել, տակէ աւելի ի՞նչ օգտակար ծառայութիւն ու բարիք կրնայ մատուցանել մարդ, իր համայնքին ու երկրին։

Խոսակիցս իր փոքառութեան վրայ յենլով՝ վեր ի վերոյ կերպով հաշուեց որ մայրաքաղաքիս ամբողջ Թաղային վարժարաններուն մէջ երկու հազարի մօտ դպրոցականներ կան կէսօրեան ճաշի կարօտ, որոնց իւրաքանչիւրը օրական ՔՍԱՆ ՓԱՐԱ ծախսով կրնայ տաք կերակուր մը վայելել, հացը տալէն բերելով։ Այս հաշուով եթէ օրական տասը սսկի գումար մը գտնուի արամադրելի, հիմնական ազէտ մը կարելի պիտի ըլլայ վերցնել ամբողջ Գալատայ դպրոցներէն, ու աղքատ աշակերտներ այլեւս պատճառ պիտի չունենան չկրնալ դաս պատրաստելու եւ անընդունակ մակդիրը վայելելու։

Տարեկան ԵՐԵՔ ՀԱԶԱՐ սսկի գումար մը, ապագայ սերունդը գիշերապէս ու մտաւորապէս զարգացնելու համար։ ի՞նչ կ'ըսէք, չա՞տ է միթէ։ Երկու հազար աղաք չե՞ն արժեր այս զոհողութիւնը, երբ անդին անոր տասնապատիկը կը շռայլենք ծերերու, անկեանների։ հիւանդներու եւ կեանքէ զզուողներու։ Այս վերջինները լքենք, ըսել չենք ուզեր, բայց երբ կեանքը քաշքշողները կը հոգանք. ինչո՞ւ անտեսենք կեանքը սղջունողները որոնց մէջ ո՛վ գիտէ ի՞նչ հանճարներ կան, օգտակար՝ համայնքին ու երկրին։

Անայդպական եւ կամ ձրի ճաշարան հաստատելու դրութիւնը այսր ընդհանրացած է ամէն մեծ քաղաքներու մէջ, քանի որ կեանքի պահանջները անհրաժեշտ դարձուցած են այս կարգի օգնութիւնները. մենք ալ իբրեւ Օսմանցի հայ ա՛չ նեւազ բարի զգացումներ կը տածենք երբ խնդիրը մանաւանդ՝ օգնութեան կարօտ դպրոցականներու վերաբերեալ է։ Արդ ամէն դպրոցական վարչութիւն անհրաժեշտ է որ իր եկամտոյցին մէջ դնէ ձրի նաստի հաշիւը եւ անոր համեմատ միջոցներ խորհի։ Դարձը երբ կանոնաւոր ու հաստատ հիմի մը վրայ դրուի, այն տասն դիւրին կ'ըլլայ անոր յարատեւութիւնը ապահովել, ինչպէս կ'ապահովուին դպրոցական ուրիշ ծախսերն ու պիտոյքները։ Այս նպատակով կարելի է օժանդակ մարմիններ ալ կազմել Թաղ. Խորհուրդներուն, եւ անոնց յանձնել ճաշ հայթայթելու հոգը, ինչպէս աղքատախնամները ստանձնած են հիւանդներու խնամքը։ Վերջապէս սկզբունքը ընդունելի եւաք դիւրին է դպրոցականները փրկել ֆիզիկական եւ մտաւորական հիւանդութիւններէն որոնց կ'ենթարկուին անանք յանախ անօթութեան ու չքաւորութեան երեսէն։

Ուսի՞ աղաքը ծոյլ ու անընդունակ հռչակելէ առաջ պէտք է քննել թէ նախ կո՞ւշտ են անանք։

ՈՍԿԵԶՕԾ ԳՐՔՈՑԿԸ

Ա.

Սենեակը՝ ուր Ժիւլ կը մտնէր, այնչափ նեղ էր որ պատին եւ անկողնին մէջէն օդասկելով հազիւ կրցաւ հիւանդին անարին քով հասնիլ։

—Մա՛յր, գիշերն ի՞նչպէս անցուցիր, հարցուց ծանր, տխուր եւ գութ գուրալից շեշտով մը։

—Աւելի ազէկ, զուակս։ Ձայն հանելս չլսեցիր, չէ՞։ Բնաւ չհոգացի։

Հիւանդը սիրոյ յանկուցիչ ակնարկով մը շրջապատեց իր զուակը։

—Արդարեւ, ըսաւ, կը տեսնեմ որ ջերմ չունիս, նախաճաշդ բերիմ, եւ յետոյ դասերուս երթամ։

—Շնչենաւ նստէ, զուակս, այդ երկար ճամբան տաքով երթալ գալով կը յոգնիս։

—Անհոգ եղիր, մայր։

Անոր չորս կողմը փաթթեց պլորեց, մանկիկի մը պէս, բարձը շակեց, կամաց ուսքը պատրաստեց եւ դուրս ելաւ։ Բայց, հազիւ դուրս ելած, աչքերը արցունքով լեցուեցան։ Արդեօք մ՞ոյն ալ պիտի կորսնցնէր։ Զարդ անարիւնութիւն մըն էր ունեցածը։ Ա՜հ, խեղճ մայրիկ, իրեն համար անքան գիշերելով ու աքսելով հիւծած էր, որպէս զի իրեն բժշկական վարժարանի արձանագրութիւնները վճարէ, որպէս զի ինքը մարդ ըլլայ, եւ կարենայ վերստանալ այն բարեկեցիկ վիճակը որով երբեմն հօրը տունը կը ցոլար։

Այն տեսն այս խղճահարել տունը չէին ընակեր, Բասի, Ասմբոնն փաղոցը, որ աւելի վարձակալներով խճողուած զօրանոցի մը կը նմանէր, այլ Անիէա, մէկ կողմը բակ միւս կողմը պարտէզով մը չրջապատուած գեղեցիկ վիլլա մը։ Այն տաններն ալ — երեսասարդը լաւ կը յիշէր— հայրը յաճախ կը գանգատէր օր ըստ օրէ յարաճուն դժուարութենէն, որպէս դէմ կը մաքառէին գրականութեան եւ գեղարուեստներու մէջ աշխատողները «երկու ծայրը մէկ բերելու» համար։ Բայց որովհետեւ անդուլ աշխատող մըն էր, այդ խեղճ հայրիկը հաւասարակշռութիւնը կը պահէր։ Ցանկարծ, տուգէն վերջը, տոնանութիւնը իրենց չորս կողմը պատեր էր։ Ամէն օր իրենց նեղութեան մէջ ըլլալը կտահած էր։ Բարեկամները վախցած էին որ չելլեն իրենց քովինը դիմում ընեն։

Եւ, տակաւ առ տակաւ Ժիւլի մայրը հոգեկան եւ մարմնական անհանգստութեան մը մէջ էր ինկած, որմէ որդւոյն գուրգուրանքներն ալ չէին զորէր ազատել։

Զէր ուզեր տակաւին իր խորհրդակիցն ընել անիկայ, մասնաւորութիւններու լուծը բաժնելու համար դեռ շատ երիտասարդ կը նկատէր զայն։

Ցեսայ, օրին մէկը, անգութ մարդ մը էր եկած, եւ այրին թախանձանքներուն հակառակ, խստօր ձայնով մը քաշած էր տնոր։

—Ալ չեմ կրնար համբերել, կամ տասկս տուէք կամ տունէս ելէք։

Տունէն ելեր էին տասնց կարասիներու, որոնք տան տիրոջը աւանդն էին։

Մայր եւ զաւակ ապաստանած էին գործատորի այս տարաւերմանը ուր կը բնակէին հիմա։

Ժիւլ, տասներկու տարեկան եղած էր։ Իր իմացականութիւնը՝ մայրական դաստիարակութիւնով զարթուն, աւելի կեանքին զգայական կողմէն կ'զգաստուէր։ Կնոջ մը պէս կը թռթռար։ Այս փոքրիկ հոգիին խորը հաւատք մը կը ապրէր, հաւատք մը որ մայրը սովրեցուցած էր, տերը, յարգանքը մեռեալին, եւ մանաւանդ հիացումը գրաստեղծին տաղանդին, որ ոչ եւս էր։

Եւ Ժիւլ, դեռ կը յիշէր մօրը կրկին եւ երկին կարդալը, իբրեւ աղօթագիրք, անհաւատար սոդերով գրուած ոսկեզօծ գրքոյկ մը, որուն գլուխը անյայտացող բանաստեղծը քանի մը տող գրած էր։ Այս գիրքը այլ եւս տան մէջ չէր։ Այո՛, այս գանձն ալ ծախուած էր։

Թշուառութեան խուճապին մէջ, մայրը մոռցած էր քաղել հանելու զայն գրադարանին այն ծածուկ խորշէն ուր սովոր էր պահել ամէն անգամ, սիրաբաշոր չեշտերով կարդալէ վերջը։

Բ.

Ցաւախ Ժիւլի խօսած եր այս կարուսուած գրքոյկին վրայ։ Կը հասկնար թէ ի՛նչ մեծ ուրախութիւն պիտի տուիր մօրը եթէ կարենար գրքոյկը գտնալ ու բերել։

Եւ, հազիւ թէ դիտմամբ ընելու եւ իր նպատակին հասնելու միջոցներն ընտրելու բնազդն ունեցաւ, Ժիւլ, այլ եւս դալ ու դադար չունեցաւ։ Ափսոսաց երբ իմացաւ որ հօրը գրադարանը գրավաճառի մը ծախուեր էր։ Սիրաբ ճմլեցաւ։ Ա՜հ, հապա եթէ գրաբէրի մը ձեռքը անցած ըլլար, կիրակիէ կիրակի մօրը ուսած տասնցները խնայելով, պիտի կարենար հաւաքել այն փոքրիկ գումարը, որու փոխարէն գիրքին նոր տրոյ սիրաբ՝ իր ազատքներուն կարեկցելով՝ պիտի յօժարէր անուշա գրքոյկը իրեն վերադարձնելու։

Գործածուած գիրքերու վաճառատունի մը առջեւէն չէր անցներ բաւ, առանց մանրակրիտ քննութեան մը ենթարկելու ամբողջ ցանկը, եւ կարմիր կողքով գիրք մը նշմարելուն պէս, սիրաբ թռչուն կ'ելնէր... եւ երկվայրկեան մը վերջը կը մեկնէր, գլուխը մատանջ եւ անգամ մըն ալ իր սիրաբաշոր յոյսը սրտին մէջ չախչախուած։

Բայց, օրին մէկը, Ժիւլի աչքերը մթագնեցան։

Գրածոյին՝ հաբ երկու ֆրանքնոց տասնեակ գիրքեր պարունակող տուփին մէջ հինգ տարիէ ի վեր անդուլ ու անդադար փնտռածը գտաւ։ Բայց գրպանը երկու ֆր. չունէր։

Ժիւլի երեսին գոյնը նետեց։

Հապա ինքը դրամը փնտռելու գացած միջոցին եթէ ուրիշ մը գար գրքոյկը առնէ՞ր։ Ինչ ընելու էր։ Գրածոյին քովը մօտեցաւ, աղաչեց որ ժամացոյցը իր տանդ ընդունի և գրքոյկը անմիջապէս իրեն տայ։ Կը դադար վախէն որ չմերժէ։

—Ամէն օր առկէ կ'անցնիք, պատասխանեց մարդը։ Վաղը կը վճարէք։

Ժիւլ, գրքոյկը առաւ և սկսաւ դէպ ի Բասի արշաւել։

Գ.

Ճամբան չկրցաւ ինքզինքը զսպել, քանիցս գրքոյկը բացաւ ու թղթատեց։ Զանը իր աչքերէն արցունք ցայտեցնելու սասիկան սիրաբ յուզեց։

«Քեզ, միակ սիրելւոյս, քեզ, որդւոյս մօրկանը, քեզ կը նուիրեմ այս «տողերը, որոնք անձնուիրութիւնդ, «անձնուիրութիւնդ ու գեղեցկութիւնդ կ'երգեն»։

Մայրը ա՛րչափ երջանիկ պիտի ըլլար։

Առաւաւուն շատ տխար թողած էր զայն։ Ի՛նչ մեծ յուզում կը նախզգար այս անակնկալը մօրը նուիրելով։

Սանդուխին վրայ բժիշկին հանդիպեցաւ որ վար կ'իջնէր։

—Ինչպէս է, հարցուց անձկանօք։

Բժիշկը վճռեցուցիչ չարժուեցաւ մը ըրաւ։

—Ցաւս չկա՛։

—Զաւակս, չեմ համարձակիր... վէճս արձակելու։

—Ա՜հ, եռ անիկա պիտի բժշկեմ, գոչեց Ժիւլ։

Եւ մօրը սենեակը մտաւ։

Հիւանդը, մթափելուն, թարթիչները չբացաւ։ այն տտեն Ժիւլ, քալիկը նրբատաւ և սպասեց։

Եւ երբ նշմարեց որ մայրիկը աչքերը բանալու տրամադիր է, ծանր և քաղցրիկ ձայնով մը մրմնջեց այն սիրելի ձայնը։

«Քեզ, միակ սիրելւոյս, քեզ, որդւոյս մօրկանը...»

Հիւանդը անկողնին մէջ շանաւեցաւ։

—Այդ խօսքերը քեզ ո՞վ սորվեցուց, Ժիւլ, ա՞ւր լսեցիր զանոնք։

—Կարդացի, մայր իմ։

—Ե՞րբ... ժամանակա՞ւ,

—Ոչ, այսօր։

—Այսո՞ր... այսո՞ր... բայց ո՞ւր, զաւակս։

Կամացուկ մը պատասխանեց։

—Ասոր մէջ։

Մայրը, գրքոյկը յափշտակեց, ուշադրութեամբ նայեցաւ, եռանդով համբուրեց թերթերը, յետոյ իր մեծիրա գլուխը գլուխը կուրծքին վրայ սեղմելով, լալ սկսաւ։

—Շնորհակալ եմ, որդեակ իմ, ո՜հ, շնորհակալ եմ։

Հետեւեալ օրը, երբ բժիշկը եկաւ, հիւանդին աչքերը նոր կեանքով մը կը փայլէին, ոսկեզօծ գրքոյկ մը կը կարդար, և զոր անմիջապէս բարձին տակը պահեց, զարմանօք տեսաւ որ վերածնութեան մը հանդիսատես կ'ըլլայ։

Յաջորդ օրերը ապաքինումը աւելի արագ ընթացաւ։

Որդւոյն ամենօրեայ բացակայութեան միջոցին, հիւանդը գեղարիկ և քաղցր ընկեր մը ունէր։ Մեռեալին հոգին՝ որ գրքոյկին մէն մի թերթերը դարձնելուն, աւելի սիրագեղ և թարթռուն կը դառնէր։ Անոր յիշատակին հետ նոր աւիւն մը կը թափանցէր։

Երիտասարդն ալ մայրը փրկուած տեսնելով, աւելի ճաշակ կ'զգար աշխատութեան, իր ապագայ յաջողութիւններուն համար բարեգուշակ խանթով մը կը փարէր իր տաման։

Այս յաջողութիւնները հակայաքայլ յառաջացան։ հիւանդանոցներու ներքին բժիշկի ընտրութեան մրցումին յաջողացողներէն ըլլալով՝ իր ծեր դասատուներէն մէկին ուշադրութեանը առարկայ եղաւ, որ քիչ ժամանակուան մէջ ընաբր դասակարգէ յաճախորդներ շահեցնել ուտաւ անոր։

Այսօր Տօքթ. Ժիւլ, փառքի գագաթնակէտին հասած հեղինակութիւն մըն է, ամբողջ հիւանդները համահաւասար գուրգուրանքով կը դարմանէ, յիշելով այն սկզբունքը թէ «մարմինը քաղաքացի չկրնար ըլլար, եթէ հոգին ախտաւոր է»։ Եւ յաճախ կը պատահի որ իր հիւանդներուն համար գանէ «Ոսկեզօծ գրքոյկը», հարուստներուն գաղտուրեկ խօսք մը, երկանակեցութեան խօսքում մը, աղքատներուն յոյս մը, երբեմն լուսայ մը և սակայ գաղտուկ օգնութիւն մը ընծեռելով։

ՅԵՐՈՒԱՆ ԼԱՅՍՈՐ

Թարգմ. Խ. Ս. ՌԱՖԱՅԷԼԵԱՆ

ԱՐՏԱՔԻՆ

ՄԱՐՕՔԻ ԺՈՂՈՎԸ

ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԱԼԺԷԻՐԱՅԻ ՄԷՋ

ՖՐԱՆՍԱՅԻ ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ

Սքանչարտի խմբագրականէն

Մեր Ֆրանսայի բարեկամները կատարելապէս իրաւունք ունին դայրանալու ա՛յն փորձերուն վրայ՝ զոր գերման մամուլը կ'ընէ սիալ գոյնով ներկայացնելու համար իրենց դիւանագէտներուն գործունէութիւնը Ալժեզիրայի մէջ։ Գերլինի Ակատեմի Գործոց Գաշտանագանին և Վոլֆ հեռագրական գործակալութեան միջև գանուած յարաբերութիւնները բնականաբար կը թելադրեն թէ վերջերս հրատարակուած հեռագիրը պաշտօնական ծագում ունէր։ Ցայտնի է թէ նոյն պաշտօնարանէն հաղորդուած էր այդ հեռագիրը։ Բայց պէտք է գիտնալ որ թէև գերման պետական մարդիկը սովորութիւն ունին մամուլը իրենց գործիք ծառայեցնելու, բայց իրենց հաղորդած դաղտնի տեղեկութիւններուն մէջ քմահաճ ընթացք մը ցոյց կուտայ, և դիտմամբ հրապարակ կը նետեն ուրիշներ բերնով տեղեկութիւններ՝ անոնց ազդեցութեան ասպիճանը չափելու համար։ Վոլֆ այս կերպով հրապարակ նետած էր սա՛ լուրը թէ գերման պատուիրակ Բասսվիլ գործը ձգձգեր է։ Արդ, ճիշտ սոր հակառակն է ճշմարիտը։ Բայց ենթադրելով իսկ թէ գործը Վոլֆի ըսածին պէս ըլլայ, ի՞նչ է պատճառը որ գերման պատուիրակը տակաւին իր վերջնական հրահանգները չէ ստացած Գերլինէն ա՛յնպիսի խնդրոյ մը վրայ, որուն համար յորդոր կարդաց ինք իր Ֆրանսայի պաշտօնակցին։ Կ'ենթադրուի թէ այս ըսի ըսուներուն բան պատճառը սա՛ է թէ կացութիւնը Ժողովին մէջ հետզհետէ աննպաստ կը դառնայ Գերմանիոյ, և սոր համար հարկ կ'տեսնուի այսպիսի հնարքներու դիմել։

Սակայն պէտք է գիտնալ թէ Եւրոպայի դիւանագէտները այսպիսի վարպետութիւններու սնամեան ըլլալու համար չէ որ Ալժեզիրաս գացեր են։ Անոնք արդար և յարմար կարգադրութեան մը համար գացած են։ Հանրային կարծիքը բարբաջելով կամ տարուելիք վճիռները ուղիղ ճամբէն խաթարելու համար գործածուած այս մանր մունր հնարամտութիւնները կրնան վնասել, բայց ապահովաբար չեն կրնար բարիք առաջ բերել։ Գերման կայսրութեան պատիւը եւ շահը կը պահանջէ որ աշխարհը վրատանդնէ թէ իր խաղաղասիրական դիտաւորութեանց անկեղծութիւնը ամէն կասկածէ վեր է։ Իր պատուիրակները վնաս կը հասցնեն անոր՝ եթէ ուղիղ ճամբէն խոտորելով միջոց փնտռեն ուրիշ Տէրութեան մըն ալ վնաս հասցնելու։ Դիւանագիտութեան պաշտօնը շատ փափուկ է, մանաւանդ այսօրուան վիճակին մէջ՝ ուր կը տեսնուի Ալժեզիրասի ժողովը։ Ամէնէն առաջ Գերմանիոյ կ'ինայ այդ միջազգային փաստաբանին աշխատութիւնները պաղատանքի մը հասցնելու գործը։ Այս ժողովը անոր համար գործածուած է, որովհետեւ Գերման Կայսրութիւնը՝ յիրաւի կամ յանիրաւի՝ պնդեց թէ միջազգային օրէնքին յարգանքը կը պահանջէ որ Մարոքի ելմտական բարենորոգմանց գործերը ենթարկուին բոլոր Դաշնագիր Տէրութեանց խորհրդակցութեան, եւ ա՛յ թէ միայն լուծուին Ֆրանսայի եւ շահակից Տէրութեանց անջատ համաձայնութեամբ։ Այս այսպէս ըլլալով, բնականաբար Գերման Կայսր ներկայացուցիչները պարտաւոր են դրական առաջարկութիւններով նպաստել համաձայնութիւն մը յառաջ բերելու գործին։ Մինչեւ հիմա տակաւին գերման պատուիրակները պարտաւորութեան նշան մը ցոյց չտուին ժողովին ներկայացնելու համար ծրագիր մը՝ որ ընդունելի ըլլայ իր ամբողջութեամբ։ Լսկ ժիտաւմի այս քաղաքականութեան մէջ յամառութիւնը ի հարկէ պատճառ պիտի ըլլայ որ չգտնուի խարխխ մը՝ անոր վրայ հիմնելու համար ապագայ գործակցութիւն մը հասմզկեր գիներու վրայ։ Կը ցաւինք յայտարարելու թէ բանակցութեանց խզումը բարեկամական յարաբերութեանց խզում առաջ պիտի բերէ, եւ տարրերը անկարող պիտի ըլլան խաղաղութեան պահպանման։ Մինթ արարան ըլլալէ աւելի մտահոգութեան պատճառ մըն է սա՛ լուրը թէ պատերազմէ վախնալու տեղ չկայ։ Մինչդեռ Գերմանիա յատեղ ցաւուխ կը ապատղնուի ոտոր։ Շատանակուած անգաստութեան մը մասին մեր հաւատաքը ան-

ւելի որոշ գեանի վրայ կը հանգչի եթէ Ալժեզիրասի մէջ կարելի չըլլայ կարգադրութեան մը գալ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պիտի այպանէ Գերմանիան։ Չենք կարծեր որ Մարոքցիք անգամ գոհ ըլլան Գերմանիայ այս քնթացքէն։ Ֆրանսա պիտի շարունակէ իր դերը Մարոքի մէջ, գործադրելով առկէց առաջուան ծրագիրը՝ զոր Ռընէ Թայեանտիէ ներկայացուց Մարոքի կառավարութեան։ Եւ Մեծն Բրիտանիա պահանջ ապահովագէս իր բավանդակ ազդեցութիւնը պիտի նուիրէ՝ գործակցելու համար իր դաշնակցին շահերուն, եւ դիւանագիտական ճամբով միւս Տերութեանց ալ ընդունիլ պիտի տայ Ֆրանսայի՝ իր դաշնակցին՝ կարգադրութիւնները իր սահմանէն ներսին մէջ։ Այս պարագային՝ չենք կարծեր որ Գերմանիա շահի ժողովին անյաջողութեան վրայ իր դրած յոյսերէն։

Ֆրանսա Անգլիոյ հետ իր պայմանագրութիւնը խղճմտօրէն գործադրեց, և Անգլիա հիմա ժողովին մէջ իր պարտաւորութիւնը կը կատարէ նոյնքան խղճմտութեամբ։ Ի՞նչ որ Ֆրանսա կը պահանջէ, պիտի պնդէ Անգլիա որ տրուի։

Գերմանիոյ դէմ տեսնուիթիւն չի նըշանակեր ասիկա։ Հաւատարիմ գործակցութիւն մըն է պարտաւորութեան, ապացոյց մը անկեղծութեան՝ որով Անգլիա կը պատուէ իր քաղաքական կալը, եւ զոր Գերմանիա տեսնելով ասելի ուրախ պէտք է ըլլայ քան տխուր, որովհետեւ կրնայ ըլլալ որ օր մըն ալ ինք կապակցութիւն մը ունենայ Անգլիոյ հետ։

Ո՛չ թէ ասիկանութեան խնդրոյն մէջ բանաւոր են Ֆրանսայի պահանջումները, այլ նաեւ պանքային խնդրոյն մէջ։ Ֆրանսա ուած է Մարոքի փոխ գոյ դրամներուն երեք չորրորդը, եւ հիմա երբ եթէ ո՛չ այս կացութեան հանապատոխան, բայց գոնէ տեսակ մը գերակշռութիւն կը պահանջէ հառաջուելիք Պանքային վարչական խորհուրդին մէջ, ապահովապէս իրաւունք ունի։

Նայէ Ֆրայէ Բրեսք հեռեւեալ հեռագիրները կը հրատարակէ փետր. 14 թուով.—

Պերլինէն զրկուած նոր հրահանգներու հիման վրայ Բաւարիոյ և Ռըվուալ խորհրդակցեցան Պանքայի եւ ասիկանութեան խնդիրներուն վրայ։ Երկուսակ պարզուեցան երկու երկիրներուն տնտեսական եւ բարոյական տեսակէտները, մանաւանդ պաղարիւնութեամբ, և փնտուեցան երկու կողմերն ալ գոհ ձգող հիմք, գտնելու համար հարկաւոր միջոցը դժուարին խնդիրները լուծելու։ Այս խորհրդակցութեան վրայ դարձեալ զօրացաւ բանաւոր կարգադրութեան մը հասնելու յոյսերը։

Բէնա Ֆրիսթինա պանդոկին մէջ պատուիրակները ստորագրեալ, խօսակցութեան բանուն են իրարու հետ։

*** Միւս կողմէ Հավասի գործակալութիւնը կը ծանուցանէ թէ այս նոր խորհրդակցութիւնը չէ փոխած կացութիւնը։ Երկու դիւանագէտներու տեսակցութիւնը վերացական հանգամանք մը ունէր միայն։

*** Բարիզի գերման դեսպան Բաուլին Մարքիզ Մ. Ռուվիէի հետ տեսակցութեան մէջոցին ցաւ յայտնեց Ֆրանսական մամլոյն յարուցած պայքարին վրայ, յայտարարելով թէ ասիկա չօգներ լուծելու Ալժեզիրասի ժողովին փափուկ գործը։ Ֆրանսական թերթերը այս պայքարին պատասխանատու կը համարին գերման մամուլը։ Էյֆօ տը Բաուի հեռեւեալը կը գրէ.

«Ֆրանսական մամուլը բնաւ չդադրեցաւ իր անդորրութիւնը և պարզութիւնը պահելէ մարոքեան խնդրոյն մէջ։ Բայց գերմանական մամուլը ուրիշ կերպ վարուեցաւ։ Անկարելի է մոռնալ այդ մամլոյն ամենօրեայ յարձակումները և սպառնալիքները, մանաւանդ Վոլֆ գործակալութեան վերջին նենգամիտ և սայթաք հեռագիրը։ Այդ հեռագրական զեկոյցը գրգռեց ֆրանսական մամուլը, և ասոր արդիւնքը եղաւ ցոյց տալ թէ այս պահուս Ֆրանսա ամբողջ մէկ սիրտ և մէկ հոգի է, և Գերմանիա իր առջեւը չունի հիմա 1870 ի Ֆրանսան, երբ ա՛յն ատեն ալ տասնկ հոչակաւոր հեռագիր մը մէջտեղ ելաւ, ա՛յն է Էմսի հեռագիրը»։

*** Բարիզի մէջ մեծ գոհունակութիւն առաջ բերած է Բեռլինի մամուլ թերթերուն ա՛յն յայտարարութիւնը թէ Ալժեզիրասի ժողովին մէջ իրաւունք ունեցողը Ֆրանսան է։ Բարիզեան թերթերը կը յայտարարեն թէ իրաց այս վիճակին մէջ Աւստրիոյ-Մահառատանի հանրային ամբողջ կարծիքին ներկայացուցիչը չի կրնար համարուիլ Աւստրիոյ պատուիրակը, որ չարունակ Գերմանիոյ մարքեան քաղաքականութեան ոյժ կու տայ Ալժեզիրասի մէջ։

ԱՆԳԼԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ԲԱՑՈՒՄԸ

Գ.։ օր Լոնտոնա թագաւորին երկրորդ և Մեծն Բրիտանիոյ Ի.Բ.դ խորհրդարանը գումարուեցաւ Ուէսթմինսթրի մէջ, Արքայական հրավարակին համաձայն։ Բաս սովորութեան աչքէ անցուցեալն երկու ժողովարաններուն ալ հոկայ կամարները, շինութեանց ամրութիւնը դիտելու և ասուգելու համար։ Քաղաքական և ասիականական պաշտօնեաներ հանդիսաւորապէս քալելով բոլոր սրահներուն և նրբանցքներուն մէջ, երկարօրէն քննեցին շէնքերը։ Ցեռոյ սարսռալարկը իջնելով աչքէ անցուցին թէ մի՛ գուցէ թերութիւն մը գտնուի կապի խողովակներուն, շոգիի և տաք ջուրի խողովակներուն մէջ։ Այս ամէնը ձեւակերպութիւն է լոկ, ինչպէս գիտենք արդէն թէ Անգլիացիք օ՛ր ասիճան նախանձախնդիր են հնօրեայ աւանդութիւնները և ձեւակերպութիւնները պահպանելու։

Կէս օրէ վերջ ժամը Շուկէսին սկսաւ հանդէսը։ Կայսերական նուիրակներ Գոնոյից առջեւ կեցած կը դիտէին լորտերուն և երեսփոխաններուն մուտքը իրենց պատկանող սրահներուն մէջ։ Երդում ըրին ամէնքն ալ ըստ սովորութեան, և Լորտերու ժողովին նախագահը յայտարարեց թէ յառաջիկայ Բ.Ն. Վեհափառութիւնը անձամբ պիտի բանայ իր Խորհրդարանը, և պիտի արտասանէ Գահաճառը։

Երեսփոխանութիւնը ատենապետ վերընտրեց Ճէյմս Ուիլեամ Լոսթերը։ Նոր Երեսփ. ժողովը իր նախորդէն բոլորովին տարբեր երեւոյթ մը կ'ընծայէ։ Ներկայացուցիչները այս անգամ աւելի երիտասարդ են քան նախորդին մէջ։

Բուն խորհրդակցութիւնք պիտի սկսին յառաջիկայ Բ.։ երբ թագաւորը մեծ հանդիսաւորութեամբ բանայ Խորհրդարանը։

ՕՐ. ՐՈՒԶՎԷԼԹԻ ԱՄՈՒՍՈՒԹԻՒՆԸ.— Բ.։ի թուով կը հեռագրեն Ուաշինկթընէ.—

Այսօր Օր. Ալիս Բուզվէլթ քսաներկու տարեկան կ'ըլլայ, և ի պատիւ իրեն այս իրիկուն Սպիտակ Տան մէջ ճաշ մը կուտայ իր ծնողքը՝ Տէր և Տիկին Բուզվէլթ։ Օր. Բուզվէլթ իր ժամանակը հիմա մեծ մասամբ կ'անցընէ իր նշանածին՝ Մր. Լոնկուըրթի տունը Ուաշինկթընի մէջ, և. ինք իր ձեռքովը կը բանայ Սպիտակ Տունը իր հասցէին եկած նուէրները։ Սպասաւորները կ'օգնեն խոշոր ծրարները քակելու, բայց օրիորդը բոլոր հարցնցուներուն նկարագիրը եղող ոգեւորութեամբ կը պնդէ որ ինք իր ձեռքերովն քակէ վերջին կապը, որպէս զի առաջին ակնարկը նեռէ նուէրին վրայ։

Իր քոյրը՝ Օր. Էթէլ Բուզվէլթ, որ տակաւին 14 տարեկան է, իր քոյր սամուսնութեան առթիւ սկսաւ երկայն շրջազգեստ հագնել այլեւս, երբեք չի հեռանար իր քրոջ քովէն, և բոլոր պարապոյ ժամերուն կը խօսակցի անոր հետ։ Տակաւին երկու տարի պիտի մնայ Սպիտակ Տան մէջ, որովհետեւ իր մեծանուն հայրը դիտ երկու տարի ունի պաշտօնավարելու, և այս կերպով Օր. Էթէլ Բուզվէլթ նախագահական պալատին մէջ ամէնէն աւելի կեցող առաջին աղջիկը պիտի ըլլայ։ Սիրուն, զուարճաբեր, տիպար ամերիկեան աղջիկ մըն է, և Բուզվէլթեան ընտանիքին սիրականը։

Հակառակ իր բազմազբաղ ժամանակին, Օր. Ալիս Բուզվէլթ ժամանակ կը գտնէ ըստ սովորութեան յանախելու իր պարի դասերուն։ Ամէն տեսակ պարերու մասնագէտ մը դարձած է, և իր տակաւնութեան մեծ կարողութիւնը կը վերագրէ բաց օդին մէջ իր կատարած մարզանքներուն, և մասնաւորապէս ձի նստելու վարժութեան։ Երբ երեկ իրիկուն իր պարի դասէն եւ դարձաւ, դրան առջեւ տեսաւ վճռաբարձ տալ մը որ նոր նուէրներ բերած էր և. կը սպասէր դրան առջեւ և Օր. Էթէլ ժպտագին կը սպասէր իր քոյրիկին որ անձամբ բանայ։

Աւելորդ է ըսել թէ ամբողջ ամերիկեան ժողովուրդը հարցնցուին սամսնութեան առթիւ ա՛յնպիսի խանդավառութեամբ մը զգեւորուած է որ գրէթէ ամէնքը այս հանդէսին վրայ կը խօսին։

Մր. Բուզվէլթ, յոյժ զգուշաւոր կերպով, չընդունեց քանի մը խանդավառներու ջնջիչները, որոնք կը փոփոքէին ազգային հանգանակութիւնմը կազմակերպել, մարդ գլուխ վեր բէնս, իր աղջկան, գնելու համար հիանալի նուէր մը։ Բայց կա՛յ բան մը զոր չի կրնար մերժել։ Այն է՝ ահաւելի քանակութեամբ տարափը շնորհաւորական պատկերաշարդ քարթ—բոթթներու, որոնք կ'սպառնան ողողել Սպիտակ Տունը ատենէն մինչև նրկուզները։ Ամէնէն լաւ քարթերը կը կրեն Օր. Բուզվէլթի և իր նշանածին լուսանկարները ամերիկեան դրոյին ծալքերուն մէջեղ կեցած, հեռաեալ բառերով.—«Ընդունեցէք շնորհաւորութիւնները...։» Ամերիկայի թաղային դպրոցներուն դասընթացքին մէջ մասնաւոր դաս մըն ալ կայ, որ ամերիկեան երկրին սէրը կը սովորցնէ աշակերտներուն, և իրաքանչիւր Ծանքի կ'ըզգայ թէ իր պարտաւորութեան մէջ թերացած կ'ըլլայ եթէ պատկերաշարդ քարթ մը չղրկէ դէպ ի Ուաշինկթընի։

Օր. Բուզվէլթի կրնիլք ամուսնական փեսնջը ծաղկային հրաւիրք մը պիտի ըլլայ, մեծ մասամբ սպիտակ օրքիտներէ բաղկացեալ, որոնց փափուկ և դիւրաբեկ կոկոնները պիտի շարուին ջրվէժի դրութեամբ։

ՆԱԻԱՏՈՐՄԻՂՆԵՐը. — Անանուն յօդուածագիր մը, որ Էյօ տը Բաուի մէջ կարգ մը յօդուածներ կը հրատարակէ աշխարհի մեծ նաւատորմիղներուն համեմատական զօրութեան վրայ, անցեալ օր ալ հրատարակեց իր երրորդ յօդուածը՝ որ մեծ ուշադրութիւն գրաւած է Բարիզի մէջ։ Իր առաջին դիտողութիւնները արտասպուեցան և վիճաբանութեան ենթարկուեցան ամէն կողմ, և այս վերջին յօդուածն ալ նախորդներուն չափ հետաքրքրական է, որովհետեւ ֆրանսական նաւատորմիղը կը բաղդատէ նախ անգլիական և յետոյ գերման նաւատորմիղին հետ։ Այս երկու նիւթերէն առաջինին վրայ յիշեալ մասնագէտը կրնայ շատ ազատօրէն խօսիլ, քանի որ երկու երկիրներուն մէջեւ հաստատած տիրալիր համաձայնութեան շնորհիւ Անգլիոյ և Ֆրանսայի միջև ընդհարումի ամենափոքր նշոյլը անգամ չկայ։ Արդ, ինչ կ'ըսէ։ Մանչի անգլիական նաւատորմիղը միս միսակ կրնայ քայքայել ֆրանսական նաւատորմիղը ամենակարճ ժամանակի մէջ։ Ալժեզիրասի և Միջերկրականի անգլիական նաւատորմիղները միացած՝ Ֆրանսայի Միջերկրականի նաւատորմիղէն երկու անգամ աւելի զօրաւոր կ'ըլլան, նոյն իսկ եթէ Գերման նաւատորմիղն ալ աւելցուի։ Ասկէց զատ, եթէ միաք բերուի որ անգլիական զրահաւորներուն ամէնէն հինը 1895 թուականին ծով իջեցուած է ամէնէն աւելի ուշ ըլլալով, և Բրիտանական նաւատորմիղները միշտ պատրաստ են գործողութեան համար, հակապատկերը անպատուաբեր է ֆրանսական նաւատորմիղի համար, որ երբեք ա՛յսքան սարսռի կացութեան մը մէջ գտնուած չէր։

Բայց յօդուածագիրը Գերմանիոյ մասին ի՞նչ կ'ըսէ։ Մեծն Բրիտանիա կ'իլխէ ալիքներուն վրայ, կ'ըսէ յօդուածագիրը, բայց Ֆրանսա պարտաւոր էր գտնել մրցակից մը ըլլալ Գերմանիոյ՝ ծովու վրայ։ Բայց բնաւ այսպէս չէ, կը պատասխանէ յօդուածագիրը, գտնէ Եւրոպայի ջուրերուն մէջ. և. կը սկսի հետեւեալ կերպով փաստաբանել։ Ամբողջ ցանկը կը հրատարակէ երկու գերմանական նաւախումբերուն, և յետոյ դիտել կու տայ թէ գերմանական զրահաւորները ֆրանսականներէն աւելի նոր են, անոնց միջին տարիքը ութ է, մինչ ֆրանսական զրահաւորներուն տարիքը 11 ութէս է։ Ցեռոյ, 1900 էն ի վեր ծով իջեցուած բոլոր գերման զրահաւորները այսինքն Վիքիլսպախի և Պրաունշվայկի վերաբերեալ տեսակները, որոնք 15 ամբողջին մէջէն 8 հատ են ծովամարտի վիճակներուն դէմ յարմարագոյն կերպով պաշտպանուած են, մինչ այդ կերպով պաշտպանուած ֆրանսական մարտանաւերուն թիւը չորս հատ է միայն։ Բաղդատութիւնը նպաստաւոր չէ Ֆրանսայի, որ չի կրնար յոյս դնել զրահապատ յածանաւերուն իր առուսելութեան վրայ, որոնց հրեանին խիստ տարբ է, և չի կրնար հաստատակչութեան դիմանալ։ Ֆրանսական ելմտացոյցը գերմանականէն աւելի ծանր է։

«Արդ, կը շարունակէ այդ բարձր հեղինակութիւնը, կը տեսնենք որ եւրոպական ջուրերուն մէջ չենք կրնար գերմանական նաւատորմիղներուն դէմ հանել հաստատ չափով նաւային զօրութիւն մը։ Աւելի գէշը կայ։ Մեր երկու նաւաբաժինները երեք մասերու բաժնուած են.—Թուլոն, Պրէսթ եւ Շերպուռ, այսպէս զրամանալի կերպով մի՛ չեցնելով մեզի ռուսական նաւատորմին դիրքը Բոսֆորի, Վլատիվոստոքի եւ Բրօնչթատի մէջ՝ ռուսական ճարտնական պատերազմին սկիզբը։ Ի՞նչ է ասոր պատճառը։ Սա՛ է թէ մեր ծովային ուժերը ցրուած են երկրագունդիս երեսը, եւ մի առ մի կրնան ոչնչանալ։»

Այս դրութեան փափսութիւնը սարսղարար պէտք է։ Ֆրանսական իշխանութիւնք պէտք է Անգլիացիներուն օրինակին հետեւին, որոնք վերջերս փոփոխեցին բոլոր իրենց կարգադրութիւնները, նաեւ Գերմանացւոց օրինակին, որոնք միասեռ կազմութեան մը վերածեցին իրենց երկու նաւաբաժինները։ Ժամանակ կորցնելու չէ։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԻԱՆՈՑԻ Հոգաբարձութիւնը և Ս. Ցակոբայ Որբանոցին խնամակալութիւնը առաջիկայ երեքշաբթի օր խաղ մը պիտի գուսմարեն Ղալաթիոյ Խորհրդարանը նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր և պիտի զբաղին հասատութեան ներքին մասակարարական և այլ խնդիրներով։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔ Հայրը երէկ այցելեց Բերայի Իսլեան վարժարանը եւ քննեց աշակերտներուն ուսումնական վիճակը։

ԴԱՏԱՍՏԱՆԱԿԱՆ Խորհուրդը իր երէկի նստին մէջ նկատողութեան առաւ Բերայի կնոջ մը խնդրագիրը։ Ցիշեալ կինը կ'սմբասանէր իր ամուսինը, որ ձգած օրինաւոր կինը և երկու չափահաս աղջիկ զաւակները, ուսուցչուհի մը հոս ապօրինի կեանք կ'անցնէ։ Սեղմ կինը նոյն իսկ իր էրկանը պատճառաւ անդամալոյծ եղած է և երէկ կառքով հոս. մինչև Պատրիարքարան քաշկըռտուած էր, բողոքելու իր անիրաւ ամուսնոյն դէմ։

ՏՆՏԵՍ. ԽՈՐՀՈՒՐԴ երէկ գուսմարուեցաւ Պատրիարքարանի մէջ եւ զբաղեցաւ կարգ մը հաշուական, կալուածական և կանոնական խնդիրներով։

ՊԱՅԱՐԼ կը գրեն մեզ որ անցած երկուշաբթի սեղուն եկեղեցիին մէջ կատարուած պատարագութեան մը առթիւ, Թաղ. Խորհրդոյ անդամներէն մէկը հանդիսաւոր պատարագներու միջոցին միայն գործածուելու սահմանուած նեղ ու երկար գօտի մը եկեղեցւոյ դրան առջեւ ցեխերուն վրայ փռել տուեր է, որպէս զի հարնեւորները կառքէ մանն առանց ցեխոտելու։ Կը հարցուի թէ հարնեւորներուն տարբեր մեծարանք մը ընելու համար, Թաղ. Խորհրդոյ անդամները իրաւունք ունին եկեղեցւոյ Ս. Խորհուրդներուն առեն գործածելի առարկաները Տաճարէն դուրս հանել։

ՈՒՍՈՒՄՆ. ԽՈՐՀՈՒՐԴԸ իր շաբաթական նիստը գումարեց երէկ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ և զբաղեցաւ Ուսումնական ճիւղին վերաբերեալ խորհրդակցութեանց շարունակութեամբ։ Խորհուրդը իր նիստերը յետաձգեց բուն Բարեկենդանի առթիւ։

ԱՅՐԻ ՏԻԿԻՆ Պէտրոս Մազլէմեան իր ամուսնոյն Երուսա էֆ. Մազլէմեանի մահուան քառասունքին առթիւ 120 ղրշ. դրկած է մեզ Խաչիւղի Գալֆեան Որբանոցին համար։ Կը խնդրուի ընկալագրով մը ստանալ այս գումարը Խմգագրատունէն։

ՀԱՑ-ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԷՆ.—Պէրութի Ամերիկեան բժշկական գոլէճի բազմահմտաս տնօրէն Տօքթ. Պլիս, որ քանի մը օրէ ի վեր հոս կը գտնուի, Եր. գէշեր, Կէտիկ-Փաշայի Ամերիկեան վարժարանին մէջ Անգլ. լեզուով խօսեցաւ շահեկան քարոզ մը, զոր այնքան յաջող կերպով Թուրքերէնի թարգմանեց Վեր. Ե.Գ.Գրիգորեան, որ Տօքթ. Պլիսի հետ դպրոցական ընկեր եղած է Մասաչուսեցի (Ամերիկա) համալսարանին մէջ։ Ներկայ էր երկսեռ մեծ բազմութիւն մը։ Քարոզին նիւթն էր «Առանձնարան նշանակութիւնը և կարեւորութիւնը։»

*** Քէսապի Բողոքական-Հայերու վարժարանին շինութեան կայս. բարեհամ Իրաւէն, որ վերջերս շնորհուած էր, քանի մը օր առաջ Քէսապ զրկուեցաւ։

ՍԱՄԱԹԻՈՑ Աղքատանոցը շնորհակալութեամբ կը ծանուցանէ թէ 1906 տարւոյ կաղանդի և Ս. Ծննդեան տօնին առթիւ հեռեւեալ նուիրատուութիւնները եղած են.— Դեր. Գրիգորիէ եպ. Ճէվահիրեան 40, Տ. Անանիա քհ. Ցակոբեան 20, Այրի տիկին Մարիամ Սեթեան 216, Տեառք՝ Լեւոն Արշաւիր (ի Մանչէսթր) 240, Բարեպաշտ ոմն 200, Աբրահամ Պօղոսեան 64, Գառնիկ Համբարձումեան 60, Երանոս Բլտեան 50, Արշակ Արշաւիր, Բենիամին Շաքարեան, Գառնիկ Հայոցեան, Գառնիկ Տէօքմէճեան, Ենովք Բալճեան, Լեւոն Սաթիճեան, Մահէ Ունճեան 40ական, Կարապետ Փափազեան, Ցարութիւն Մէնզուրեան, Յովհաննէս Մուրատեան 30ական, Ալիքսան Պալեան, Անդրանիկ Քրիսեան, Ագրիպպաս Փափազեան, Արմենակ Անտանեան, Առանձար Սիմքէչեան, Անան Արշանեան, Տօքթ. Արաշէս Էնֆիլիճեան, Աբրահամ Պաղրեան, Արամ Նալպանեան, Տօքթ. Գառլոս Ցակոբեան, Գրիգոր Ասատուրեան, Գաբրիել Ալեքսանեան, Տօքթ. Սուրեն Իշլէմէճեան, Երիսան Քէօքճեան, Սերիսան Ցարութիւնեան, Սուրեն Աճէմեան, Թորոս Մկրտիչեան, Լեւոն Էթմէքճեան, Լեւոն Ֆեսճեան, Խաչիկ Պարութեան, Կարապետ Գալուստեան, Կարապետ Քնարեան, Մանուէ Սալթանեան, Մինրան Զանանեան, Մինրան Կարապետեան, Մկրտիչ Խաչատուրեան, Ցարութիւն Ա. Քէսեան, Ցարութիւն Սարգիսեան, Սարգիս Մերիճանեան, Տիգրան Զիթճեան, Տիրան Ալեքսանեան, Քերովբէ Զիլճեան, Գինեան Խրիմեան, Մկրտիչ Ալչրճեան, Ասաիկ Քէմճեան, Յովսէփ Սրմաքէշեան, Դաւուտ Զրաճեան, Գրիգոր Օվանդեան, Հայկ Գալէնեանէան 20ական, Խաչիկ Զիլինկիրեան, Գրիգոր Թաթլէեան 15ական, Աշտա Գուլսմճեան, Աստուր Կեօզլէրեան, Արսէն Ցակոբեան, Արամ Փափազեան, Արաշէս Մարկոսեան, Բարթամ Տէվլէթեան, Գէրգեն Տէմիրճեան, Գարեգին Նիկոթեան, Գառնիկ Պերպէրեան, Գառնիկ Կէօզլէրեան, Գրիգոր Քէմճեան, Գրիգոր Պողոսեան, Գրիգոր Թիւլպէնտճեան, Դաւիթ Վարդապարեան, Սրսանդ Ստեփանեան, Երուանդ Գալփագճեան, Երուանդ Օնպաշեան, Լեւոն Մերկերեան, Լեւոն Վարդանեան, Լեւոն Արեւեան, Լեւոն Սարրաֆեան, Խաչիկ Գամզեան, Կարապետ Սարգիսեան, Կարապետ Խրթիկեան, Հերեթիկ Ցակոբեան, Հայկ Ալլահվէրտեան, Համբարձում Քիւրքճեան, Մինրան Պէրպէրեան, Մինրան Արշաւիր, Մինրան Վրդանէսեան, Մինրան Գալչենճեան, Ցակոբ Բուլճեան, Ցակոբ Մէնկէնճեան, Ցակոբ Զօպանեան, Ցարութիւն Գաբրիէլեան, Ցարութիւն Գալչքճեան, Ցարութիւն Ց. Քէօլճեան, Ցարութիւն Փափազեան, Ցարութիւն Մանուկեան, Ցարութիւն Ֆերհատեան, Ցարութիւն Գազանեան, Ցովհաննէս Նահապետեան, Ցարութիւն Սարգիսեան, Ցարութիւն Թիւֆենկճեան, Ցովհաննէս Անտոնեան, Իսրայել Հայկազն, Նազիա Արսլանեան, Նշան Սեպուհեան, Ոսկիան Ցակոբեան, Ոսկիան Կէմճեան, Որդիք Թադէոսեան, Ոմն, Պողոս Համբարձումեան, Սեպուհ Մանուկեան, Սեպուհ Ֆինճեան, Սիմոն Աճէմեան, Սիմոն Գամզեան, Սահակ Սիմքէչեան, Ստեփան Աշճեան, Սանդրիկ Սվաճեան, Վռամշապուհ Սամուէլոֆ, Վահան Միքաէլեան, Վարդան Մկրտիչեան, Տիգրան Թիւֆենկճեան, Մսավանա Իսմէր 10ական, Եղիա Թոփիկեան, Աբրահամ Պաղասարեան, Կոփապետ Ոսկանեան, Կարապետ Գալէմքեարեան, Մկրտիչ Ցարութիւնեան, Ցովսեփ Պինազեան, Ցովհաննէս Գրիգորեան, Սեպուհ Թիւսիւզեան, Սենեքերիմ Ազնաւուրեան, Սինեմ Սինեմ Նիկոդոսեան 5ական զրուշ։ Գումար 2786 զրուշ։

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

Առաւօտեան Թերթի մը մէջ գրուած էր թէ Նաւալ Գարուի եկեղեցիին լուսարարը հարնիքի մը միջոցին արքուած նաւէրին համար, քիչի չարի խնդիր հանած ու անքաղաքավար վարմունքի մը մէջ գտնուած է հարնեւորներու հանդէպ։ Իրողութիւնը բոլորովին հակառակն է, այսինքն թէ նոյն հարնիքին օրը, տեղացի մը, որ ներմ փափաք մը ունի թաղականութեան, կը դիմէ հարնեւորներուն ու եկեղեցւոյ մէջ ըլլալիք ծախքերը նեղ տակով մը կարգադրելու համար, քանի որ կ'ըսէ, «դո՛ւք քիչ չաս ունեւոր էք եւ Թաղ. Խորհուրդը բարձր գին մը պիտի պահանջէ ձեզմէ»։ Հարնիքին տէրերը կ'ընդունին այս նպաստաւոր առաջարկը եւ դրամները կը յանձնեն այդ թաղականութիւնն որ միայն 100 ղրշ.ով կը գոցէ եկեղեցիին հաշիւը երկու հարնիքի համար։ Այս 100 ղրշ.ին մէջն են եղեր ջահավառութիւն, զարդարանք, ժամկոչ, քահանայ, լուսարար եւն. եւն.։ Այլ եւս ո՞ւր կը մնայ առաւաւ Թերթին նամակագրին այն դիտողութիւնը թէ լուսարարը հակառակ իր վարձատրութեան, անքաղաքավար վարմունք մը ունեցած է։ Ես լուսարար ըլլալէ առաջ մարդ մըն եմ, ոչ թէ նամակագրին կամ որ մեկնոյնն է թաղականութիւն կարծածին չափ սարուկ։ Երկուշաբթի օր մինչեւ իրիկուն անօթի ծարաւ չապրիս կանակիս փակած ալխատած եմ։ Քահանաներուն վրայ տրուած չարչառներէն ամէն մէկը 5—6 ասկի, ես մուրալով չենած եկեղեցի բերած եմ եւ դեռ նոր 50 ասկի արժէքով եպիսկոպոսական ամբողջ զգեստ մը չենած եմ. եւ իմ այսչափ աշխատութեանս փոխարէն եկեղեցիէն օրական 4 ղրշ. կ'ստանամ եւ երբ որ այս տեսակ հարնիքներ, որոնք չքաւոր ալ չեն, մեզի տրուած այսչափ չընչին վարձատրութեան մը փոխարէն խնդրանքով դիտողութիւն մը կ'ընենք, ինքնակոչ թաղականցուներ կը պոռան մեր երեսին թէ «դուք եկեղեցւոյ ու մեր ծառաներն էք, մեր ամէն ուզածը պէտք է որ ընէք եւ մենք ինչ որ ուզենք այն պիտի առնք ձեզի»։ Պիտի խնդրեմ տակաւն հարնիքի տէրերէն որպէս զի ինձի և կամ եկեղեցւոյ ուրիշ ո և է մէկ պաշտօնէի տրուած դրամը ուրիշներու ձեռքով չանձնեն, այլ ուղղակի ասն մեզ, որպէս զի խնդրոյ առարկայ չլլայ։

ՊՕՂՈՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հետեւեալ գնահատական նամակը ուղղած է Բիւրակն առեւտրական շաբաթաթերթին Խմբագրութեան.—

Մեծապատիւ

Սիմոն էֆ. Զէօմլէքճեան

Մեծարգոյ տիրելիդ իմ

Նոր Բիւրակնի առաջին թերթը ստացի. գիրքէ օգտաւ, լրագիրներու մէջ դեգերեցաւ, վերջապէս քեզի հասատաուն բնակութեան տեղ մը վարձեցիր, վաճառականական շաբաթաթերթի մը կազմեցիր։ Ասատած հասատատուն և անսասան պահէ։

Կը սիրեմ հրատարակութիւնները, բայց աւելի անոնք՝ որ օրոշ և օգտակար նպատակ մը ունին։ Վաճառականութիւնը օգտաւներուն գլուխն է։

Բիւրակնը իր բիւր տեսակով արդասաւորութեան նշանակ է. պաղաբեր և արդիւնաւոր լլլի աշխատանքդ։

Ընկեր ալ ունիս եղեր, զայն ալ ողջունէ. հարկաւ քեզի պէս նոյն նը-պատակին հաւատարիմ հետեւող է։

Ցաջողութիւն և բիւր բարիք մաղթելով

Մնամ աղօթարար

Պատրիարք Կ. Պոլսոյ

ՄԱՂԱԳԻԱ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

1 Փետր. 1906

ՀԱՅՈՑՆԵՐ

Երկուշաբթի օր, Մագրիգիւղի Ս. Աստուածածին եկեղեցիին մէջ կատարուեցաւ պսակադրութեան հանդէսը լուսանկարիչ Տիգրան էֆ. Սիմոնեանի՝ Օր. Շնորհիկ Փափազեանի հետ, կընքահայրութեամբ Տ.որ Արշակ Մէնտերեանի։ Եկեղեցին չքեղապէս լուսազարդուած էր այս առթիւ եւ հարսնեւորներու բազմութիւնը գրաւած էր տաճարը։ Հեռաուութեան արարողութիւնը կատարեց եւ խրատական խօսքեր փոխեն տաներեց՝ Մայր եկեղեցւոյ Տ. Պողոս քահանան։ Պսակէն վերջ հարսնեւորները կառքերով առաջնորդուեցան Խաչերեանններու բնակարանը, ուր ներկաները մեծարուեցան եւ իրենց շնորհաւորութիւնները յայտնեցին նորապսակ Տէր եւ Տիկին Խաչերեանի։ Հարսը ընդունեց գեղերիկ նուէրներ։ Խմբագրութիւնս այս ուրախ առթիւ իր շնորհաւորութիւնները կ'ուղղէ թէ նորապսակ ամուլին և թէ՛ երկու կողմի պարագաներուն։

ԲՈՂՈՔԱԿԱՆ ԲԵՄ

Վաղը պիտի քարոզեն.—

Բերայի մէջ ժամը 3.15ին Վեր. Ա. Պ. Շմաւոնեան։

Կէտիկ-Բաշայի Ամերիկեան Վարժարանին մէջ ժամը 4.15ին Պատ. Բ. Ս. Ճէճիզեան։

Սկիւտարի մէջ ժամը 5ին Բրօֆ. Ց. Հ. Ճէճիզեան։

Պայպըլ-Հաուսի մէջ ժամը 4.45ին Վեր. Ց. Գ. Գրիգորեան։

Խաչիւղի մէջ ժամը 8ին Պատ. Ս. Ց. Զօրիկեան

*** Սրիտ. Քրիստ. ընկ.եան ազգ. Թաժողովը տեղի կ'ունենայ վաղը, ժամը 9.15ին Գեմլիքարի Բէսքիր մէջ։

ԲԱՐԻԶԻ ՊՈՐՍԱՆ
BOURSE DE PARIS

16 Փետրվար 1906

Ֆրանս. 3%	(3% Français)	99 32
Սամ. Միացեալ	(A. Nv. Unit.)	94 45
Երկաթուղի	(Lois Turcs)	145 50
Գանգ Օթթ.	(Banque Ott.)	634 —
Բէյի	(Tab. Turcs)	411 —
Գալիա Գրա-Այաքն		632 —
Սամ. Մաքս. Նոր փոխառ.		483 —
Թրանսվալ	(Transvaal)	55 —
Սպանիական		93 75
Ռուսական 3%		69 30

ՄԱՆՉՈՒՄԷԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆԸ

ՆԱԽՍՆՈՒԹԻՒՆ

Անցեալ Բշ. Աստաղարի Ս. Կարապետ եկեղեցիին մէջ վայելուչ հանդիսաւորութեամբ տեղի ունեցաւ Պետրոս էֆ. Բարսեղեանի ամուսնութիւնը Օր. Սահականոյշ Գ. Գոճոլեանեանի հետ, ի ներկայութեան Թաղին բոլոր քահանայից և դպրաց դասուն։ Բարսեղեան էֆ. Աստաղարի մէջ համակրանք վայելող պատուաւոր արհեստաւոր մըն է, իսկ Օր. Սահականոյշ տեղւոյն վարժարանին մէջ իր ուսմանց շրջանը փայլուն կերպով աւարտելէ վերջ, քանի մը տարի ևս ուսուցչական պաշտօն վարած է, դպրոցական վարչութեան համակրութեան արժանանալով։ Մեր շնորհաւորութիւնները։

×

Յունվար 30ին Գումգապու Մայր եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ պսակադրութեան հանդէս Սր. Իսկուհի Մուրատեանի Տիար Պետրոս Բարսեղեանի հետ, կնքահայրութեամբ փեսին եղբօր Տիար Գէորգ Բարսեղեանի։

×

Երկուշաբթի օր Կէտիկ Բաշա, Եաւուզեանց բնակարանին մէջ կատարուեցաւ ամուսնութիւնը Տիար Սամուէլ Եաւուզեանի Օր. Սոֆի Դարակէօզեանի հետ՝ կնքահայրութեամբ Տիար Հրանտ Փէշտիմալճեանի։ Պակի խորհուրդը կատարեց Վեր. Ս. Պ. Շմաւոնեան։ Արարողութիւնը խօսեցաւ Տօքթ. Ճ. Ռ. Կրէն։

×

Երկուշաբթի օր Պարտիզակի Ս. Յակոբ եկեղեցիին մէջ կատարուեցաւ ամուսնութիւնը Տիար Մերկերտ Յ. Պարիկեանի Օր. Սիրաղարդ Յ. Խաշմանեանի հետ։

ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Տ. ԳՈՐԻՒՆ Վ.Ռ. ՍՐԱՊԵԱՆ (Սըզերդ).— Ձեր նշանակած տեղէն ստացանք բաժնեգիրը։

ԳԷՈՐԳ Էֆ. ՍԷՖԷՐԵԱՆ (Մուֆարդին).— Ձեր բաժնեգիրը դանձեցինք նշանակուած տեղէն։

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ (Ռուսաստ).— Երկու օսկիէն զատ ուրիշ դրամ չենք ստացած ուշադիր։

ՅՈՎՀԱՆՆԷՍ Էֆ. ԶԱՋԻԼԵԱՆ (Թոքատ).— Ստացանք 4½ Սամ. օսկին ի հաշիւ Մանչուսիէի տեղւոյդ բաժանորդներուն։

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Կ. ՊՈԼՍՈՅ

(1905 Փետր. 3 Ուրբաթ)

ՑՈՐՆ

Հերմակ Առաջին տեսակ	41½	ֆր.
» երկրորդ »	40½-41	»
Մախլութ »	36-38	»
Ջավարլը »	34	»
Սէրթ առաջին, տեսակ	41½	ֆր.
» միջին տեսակ	39½-40½	»

Այսօր ժամանեց 4 վագոն ցորեն Ա. Նասլ։

ԱԼԻՒՐ

Տեղական քաղաքա Ա. պարկը	76	ղր.
» » Բ. »	71-72	»

ԹՆԴ

Օրական 20 փաթաթ։

ԳԱՐԻ

Բէյսուէնէք 14-14¼ ղրշ. դրիւք

Մէրսին և Բուսմէլի 13-13¼ ղրշ. դրիւք։

Ա. Զ Դ

Պատիւ ունինք ծանուցանել յարգոյ հասարակութեան թէ մեր գործառնութեանց յարատեւ ոգեմն և տեղւոյն անձկութեան պատճառաւ ի դիւրութիւն մեր պատ. յաճախորդաց յապաւելիկայ 6/19 Փետրվար 1906էն սկսեալ մեր գործատեղին պիտի տեղափոխուի Սիրքէճի, Թիմուր փողոց, Բալլի խան։

Անաստասի երկաթուղայ
Փոխադրութեանց յանձնակատար
ԳԼԷՈՐ ԴԷՄԵՂ ԵՒ ԸՆԿ.

Կ. Պոլիս 1/14 Փետր. 1906
Գաղէ-Փոքր, Եէնի խան 3—3

ՍԷԼԱՄԼԸՂ ՐԷՍՄԸ ԱԼԻՍԻ

Տիւնքի Ճումա կիւնիւ Սէլամլըգ բէսմը ալիսի Համիտիյէ ճամիի չէրիֆինէ իճրա պուրուլմուշ տըր։

ՆԵՐՔԻՆ

ԹՈՒՐՔ ԵՒ ՊԱՐՍԻԿ առեւտրական դաշնագիրը և մաքսային սակացոյցերը, որոնք երկու կողմի պատուիրակներուն կողմէ տարբերուած են, Աբաստին գործոց նախարարութեան կողմէ մատուցուեցան Մեծ-Եպարքոսին։

ՇՈՒԻՏՅԻ Վիլհէլմ իշխանը որ զբօսական պտոյտի համար Գենիա մեկնեցաւ, երկուշաբթի օր Պոլիս պիտի դառնայ։ Իշխանը պիտի այցելէ նաեւ Հերեքլի կայս. գործարանը։

— Իզմիրի մէջ պատահաւորութիւններ կը տեսնուին արժանավայել պատիւներով ընդունելու Վիլհէլմ իշխանը, որ մինչեւ Ուշաք, Փենիա և Սարթա ուղեւորութիւն մը պիտի կատարէ։ յետոյ Պոլիս դառնալով ներկայ պիտի գտնուի գերմանական դեսպանատան մէջ Վիլհէլմ կայսեր ամուսնութեան 25դ տարեդարձին առթիւ արուելիք հանդէսին։

ՄԱՔՍԱՏՈՒՆՆԵՐԸ.—Սապահ յիշելով մաքսային վերատեսչութեան այն որոշումը թէ որպէս զի մաքսատանց մէջ ապրանքները խոնուելով գործողութիւնները չյապաղին, Պոլսոյ կողմի վերբերեալ ապրանքները պէտք է Պոլսոյ մաքսատունը հանուին և Ղալաթիոյ կողմիններն ալ Ղալաթիոյ մաքսատունը, կ'ըսէ թէ եւրոպական նաւահանգիստներէ եկող կարգ մը չգենուած այդ տրամադրութիւնները նկատողութեան չեն առներ և ապրանքները խառնիխուռն Ղալաթիոյ քարափը կը հասնին, ուրիշ Պոլսոյ կողմինները Պոլսոյ մաքսատունը փոխադրելու համար վճռականները թէ՝ ժամանակ կը կորնցնեն և թէ աւելորդ ծախքեր կ'ընեն։ Սապահ այդ առթիւ չգենուային Ընկերութեանց գործակալներուն ուշադրութիւնը կը հրաւիրէ՝ ծանուցանելու նաւապետներուն որ ապրանքները իրենց «քոնէսմանտ»ներուն պարունակութեանց համաձայն կամ Ղալաթիոյ և կամ Պոլսոյ քարափները պարպեն, փոխանակ խառնիխուռն վիճակի մէջ Ղալաթիոյ քարափը հանելու։ Այդ մասին մաքսային վերատեսչութեան ալ ուշադրութիւնը կը հրաւիրուի։

ԴԱՆԻՈՑ Քրիսթիան թագաւորին, այսինքն Յունաստանի թագաւորին հօր մահուան առթիւ վաղը հոգեհանդիսա պիտի կատարուի հելլէն դեսպանատան մատրան մէջ։

ՑՈՑՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ.—Ֆէնէրի պատրիարքարանին պաշտօնթերթը Պոլսոյ Թեմին կրթական վիճակը կը պարզէ 1905 տարւոյն մէջ։ Դպրոցներուն թիւն է 72 որոնց 64 ը նախնական, իսկ 8ը բարձրագոյն։ 405 ուսուցիչ և ուսուցչուհի կան, որոնց 164ը բարձրագոյն վարժարաններ կը դասախօսէ։ Աշակերտներու համագումարը թիւն է 13,217 հոգի, որուն 2612ը բարձրագոյն վարժարաններու մէջ, իսկ մնացեալը նախնականներու մէջ։ 1905 տարւոյն մէջ Պատրիարքարանը ստացաւ 46 հատ կայս. Ֆէրման, դաւառներու զանազան կողմերը դպրոցներ, վարժարաններ և զանգակատուններ շինելու համար։

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ քաղաքային հիւղին մէջ, խորհրդակցութիւններ կատարուեցան հնութեանց մասին ձեռք առնուելիք կարգ մը միջոցներու վրայ։ Կայս. Թանգարանին Տնօրէն Համիտ պէյ ալ, եղած հրաւէրի մը համաձայն, ներկայ գտնուեցաւ այդ խորհրդակցութեանց։

ԱՒԱԶԱԿՈՒԹԻՒՆ. — Հազարապետ Իզզատիւմ պէյի հրամատարութեան տակ գտնուած զինուորական ջոկատ մը, Բալանքա գաւառակին Գըրգալը գիւղը գացած ատեն, ճամբան հանդիպեցաւ 17 հոգիէ բաղկացած աւազակներու խումբի մը, որով ընդհարում տեղի ունեցաւ։ այդ միջոցին աւազակներէն միացան 20 հոգիանց ուրիշ խումբ մը։ Ընդհարումին հետեւանքով։ աւազակներէն 11ը մեռան։ իսկ միւսները գիւղերուն մթութենէն օգտուելով փախան, սակայն խաւիս կը հալածուին։

ՍԵՐԳԻԱԿԱՆ դեսպան Մ. Սիմիչ երէկ Պէյկոս ուղեւորեցաւ Արեւելեան Ճեպընթացով։

ԹԱՂԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐՈՒ պարտականութեանց մասին խօսելով Սքամպուլ կ'ըսէ.—Ամէնէն առաջ նը կատի առնուելիք խնդիրն է աղեղութեանց վերցուիլը, ինչ որ անհրաժեշտ է փողոցները առողջապահական պահանջմանց համաձայն մաքրելու համար։ Աղեղութիւնները վրան բաց փոքր սալերով կը փոխադրուին, մինչդեռ պէտք է որ վրան գոց սալերով տարուին։ Մանաւանդ Բերայի Մեծ Փողոցը։ բոլոր աղեղութիւնները գաւառ կը թափուին։ յետոյ քարշ հաւաքողները զանոնք խառնելով կը տարեն։ քիչ վերջն ալ շուները գոթի կը ակոին և վերջապէս բոլոր փողոցները կ'աղտոտեն։ Ամէն առաւ գրեթէ անկարելի է անցնիլ փողոցներու գարշահոտութենէն։ Պէտք է աղեղութիւնները չտարուելնել փողոցներուն մէջ վասն զի առաւ օդը կ'ապականի։ Բերայի հաւաքողներուն ընաւ պէտք չէ թող տալ՝ աղեղութիւնները ցիր ու ցան ընելու։ կոթելի է զանոնք մասնաւոր տեղ մը հաւաքել։ Աղեղութեան տայլապանները արդի վիճակը բոլորովին անհամապատասխան է առողջապահական կանոններու։ զոր անհրաժեշտ է գործադրել փողոցներուն համար։

ՕՍՄ. ՊԱՆՔԱՆ.— ՆՈՐ ՊԱՇՏՕՆԵԱՆԵՐ Կ'ՈՒԶՈՒՒՒՆ. — Օսմ. կայս. Պանքան իր Պոլսոյ և դաւառի մասնաճիւղերու գրասենեակներուն համար՝ հինգ պաշտօնեաներու պէտք ունենալով, մրցում մը բացած է։ Քննութեան նիւթերը հետեւեալներն են. — Առեւտրական և վարչական թղթակցութիւն՝ ֆրանսերէն կամ անգլիերէն լեզուով։ Թեկնածուներու կողմէ խօսուած կամ գրուած լեզուները, և մասնաւորապէս Թուրքերէնը։ Հաշուակալութեան տարրերքը, առեւտրական օրէնսգիտութիւն, և առեւտրական աշխարհագրութիւն։ Տոկոսի և զեղչի հաշիւներ, և փոխանակագրի գործեր։ Արպիթրաժ, մանր դրամի վրայ գործողութիւններ, արժեթուղթի գնում և վաճառում, եւն.։ Մրցումին մասնակցութեան ընդունուելու համար, թեկնածուները պարտին իրենց խնդրագրին հետ ներկայացնել նաև լաւագոյն վկայութիւններ ու երաշխաւորութիւնները։ Օսմ. կայս. Պանքան իրեն կը վերապահէ մրցումին մէջ ընդունուելու պայմանները որոշելու իրաւունքը։ Մրցումին մասնակցելու համար պէտք է 17 տարեկան լլալ առնուազն և առ առաւելն 30 տարեկան։ Մրցումը տեղի պիտի ունենայ մարտի վերջին օրերուն։ Մրցումի մասնակցելու համար ընդունուած թեկնածուները մասնաւոր զեկոյց մը պիտի ստանան, որով իրենց պիտի ծանուցուի որոշեալ օրը։ Կը խնդրուի թեկնածուներէն որ անձամբ ներկայանան Պանքային «քօնթանսիէ»ի գլխաւոր դիւանը, արձանագրուելու համար։ Դիմումները պիտի ընդունուին մինչեւ մարտ 10 (Ն. Տ.) ամէն օր՝ ժամը 1էն մինչեւ 4½ (կէս օրէն ետքը) բացի տօնական և ուրբաթ օրերէ։ Մինչեւ այսօր ընդունուած պաշտօնի խնդրանքները չեղեալ նկատուած են։

ՊՈՒԼԿԱՐԻԱ. — Սոֆիայի ուսումնական Մ. Պախմէթիէվ որ Թօքիոյի ուսումնական կարգուած էր, մեկնեցաւ իր նոր պաշտօնատեղին։

ԿԱՑՍ. ԲԺՇԿ. ԺՈՂՈՎԸ, առջի օր բացառիկ նիստ գումարեց ընտրելու համար նոր շրջանին յատուկ իր դիւանը։ Կարդացուեցաւ անցեալ շրջանին աշխատութեանց տեղեկագիրը որմէ ետքը նախագահ Տօքթ. Սթէքուլիսի առաջարկութեամբ, ժողովին պատուակալ անդամ անուանուեցան Տօքթ. Ճէմիլ փաշա և երեք օտար գիտուններ։ Տօքթ. Գամպուրոյլու փաշա պատուակալ նախագահ անուանուեցաւ ընկերութեան։ Յետոյ, ձեռնարկելով Դիւանին քուէարկութեան, ընտրուեցան հետեւեալները. — Տօքթ. Մաթէօսեան՝ նախագահ, Տօքթ. Կապրիէլիանէ և Աբդիլոթէ՝ փոխ-նախագահ, Տօքթ. Ավլոնիսիս՝ ատաղ քարտուղար, Տօքթ. Զամպազիս՝ նիստերուարձանագրիչ, Տօքթ. Անթոնաքօպուլօ՝ խմբագրութեան քարտուղար, Տօքթ. Քրիսթոֆորիէս՝ գանձապետ, իսկ Տօքթ. Քօքոլաթաս՝ դրադարանապետ։

ՇԻՐԲԻԹԻ ԱՅՕՐԻՆՑԻ ասուղակը՝ Միխայ, նորէն խաղարկութիւն կատարելով գտաւ Իսկիւզար շոգենաւակը՝ ընկղմած տեղէն քիչ մը անդին՝ առագաստանաւերու յատուկ խաբանիշին վարի կողմը։ Հարկ եղած գործողութեանց պիտի ձեռնարկուի՝ նոյն շոգենաւը հանելու համար։

*** Գրնալը շոգենաւին նորոգութիւնները աւարտեցան և պիտի կրնայ երթեւեկութիւնները շարունակել։

ՄԱՀ.— Կէյվէի գոյմագամ Մէսուտ պէյ որ ժամանակէ մը ի վեր հիւանդ էր, չորեքշաբթի օրը մեռաւ։

ԱՆՆԷՆ կը գրեն թէ Վանք գիւղի բնակիչներէն Տօքթ. Եանի էֆ. Լազարիէս մեռած է։ Հանգուցեալը որ բարեսիրտ անձ մըն էր 60 տարիներէ ի վեր այդ կողմերը բժշկութիւն կ'ընէր համակրութիւնը շահելով ամէն ազգի հասարակութեանց։ Նոյն իսկ հիւանդութեան ատեն շրջակայքէն իրեն կը դիմէին, և ան անձնուիրաբար կը դարմանէր կարօտները։ Այս ընդհանուր համակրանքին արդիւնք էր որ Հայոց առաջնորդութեան կողմէ եկեղեցականներ ներկայ եղան յուղարկաւորութեան և հոգւոյ կարդացին։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՈՃԻՐՆԵՐ.— Շերքէթի մալաւանաներուն մէկ գործաւորը Հասան, առջի գիշեր սպանուած գտնուեցաւ Վալյաֆիա, Թրամուէի պողոտային վրայ։ Ոստիկանութիւնը քննեց դիակը և հաստատեց թէ ձախ ականջէն ատաղուած դայլոյնի հարուածէ մը մեռած է։ Հեղինակը յայտնի չլլալով կը փնտռուի։

— Օրթագիւղի մէջ, կառապան Սթեփան իր խորթ աղուն Տիմիթրիի հետ երբ հայոց եկեղեցիին փողոցէն կ'անցնէր առջի գիշեր ժամը 2ին, Տիմիթրի 5 զրուշ կ'ուզէ Սթէփանէն, ան կը մերժէ որով կռիւ մը կ'սկսի ու Սթէփան իր խորթ աղան ուսէն կը վիրաւորէ։

—Ֆերիգիւղի ջրանկիրներէն Գէորգ, Թիւսիրզ Մէհմէտ, կառապան Նէֆիպի աղան Խալիլ, առջի գիշեր, Աղասամիի կողմը իրարու հետ կռիւի բռնուելով, Մէհմէտ ուսէն վիրաւորեց Գէորգը։

— Էսկիյէհիրի Պէրքէյ Եալա գիւղին մէջ, Յունվար 12ին ոճիր մը գործուեցաւ։ Նոյն գիւղէն Քէնըքեան Յակոբի զաւակները Յարութիւն, Խաչիկ, Գրիգոր և Ռուբէն և դարձեալ նոյն գիւղէն Միքայէլեան Դաւիթ ու եղբայրը՝ Յովսէփ, կռուի մը բռնուեցան։ Առաջին չորսը դայլոյնով սպանեցին Դաւիթը և վիրաւորեցին Յովսէփը։ Այդ միջոցին Խաչիկ ու Ռուբէն ալ ծանրապէս վիրաւորուեցան։ Ամէնքն ալ ձերբակալուելով դատական պաշտօնեաներու յանձնուեցան։

ՀՐԴԵՀ. — Գավալայի քաղաքին մէջ, Յունվար 22ի գիշերը, հրդեհ ծագեցաւ Նպարավաճառ Զախարիայի խանութին։ Կրակը տարածուելով այրեցաւ 4 տուն, 3 փուռ, դեղարան մը և 25 խանութ. նաեւ 4 խանութ, մէկ օրճարան, երկու տուն և ախոռ մը մասամբ այրեցան։ Ապահովագրական ընկերութեանց վնասը 6—7000 տակի կը հաշուուի։

ԿՆՈՋ ՄԸ ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԱՆՁԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ. — Ատաղարքէն կը գրեն.— Գաղաքնիս, կէրակի առաւյուղման մասնաճիւղ, կայարանապետին կնոջ անձնասպանութիւնով։ Առաւօտն, կայարանապետը Մ. Պամպէվսքի իջաւ իր գրասենեակը, պաշտօնին գլուխը, ներկայ գտնուելու կառավարմանի մեկնելուն։ Կինը մինակ ձգած էր սենեակին մէջ, որ հանդարտօրէն կ'զգաղէր իր արդուզարդով։ Ժամ մը ետք հոգագործը եկաւ և մարդ չգտաւ ա՛չ խոհանոցը, ո՛չ բակը, որպէս զի հացը տայ։ Այս միջոցին վերելաւ Մ. Պամպէվսքի, որ նախ դիտեց սպասաւորին բարակայութիւնը և յետոյերբ սենեակ մտաւ տարտափահար եղաւ, տեսնելով կինը դիակնացած պառկած անկողնին վրայ, բէվոլվէրի գնդակով մը կուրծքը ծակուած։ Անձնասպանը է պատճառը այս յուսահատութեան, զոր ոչ մէկ բանէ կարելի էր նախատեսել, քանի որ Տիկին Սթանիսլաս Պամպէվսքի ծանօթ էր, իր վախճան, տակաւ մեղմարոյ կին մը, ինչպէս հոս. Նիկոմիդիոյ մէջ ալ, ուր կը բնակէր ամուսնանալէ առաջ հօրը՝ ճարտարագէտ Մ. Բանճեայի հետ։ Նշանակելի պարագայ մը կայ թէ, կայարանին չէնքին մէջ պայթիւնի ձայն չէ լսուած, հակառակ դիւանները և այլն նոյն իսկ առամի սենեակին առակը գտնուելուն։ Հազիւ 25 տարու կարանձնապանը, որուն յուղարկաւորութիւնը կատարուելով մահուանէն 6 ժամ ետք, թաղուեցաւ, առանց դիզնենութեան և այլ օրինական գործողութեանց, այլ միայն մահուան վկայագրին վրայ։

—Օսման անուն անձ մը առջի գիշեր Թոփհանէի քարափէն ծով նետուեցաւ, բայց ազատուեցաւ։

ԽԱՂԱՄՈՂՆԵՐ.—Բեբա, Ֆէրիտիէ, Էֆքեար օղլու խան բնակող անգործ դաէն. հայ-հռոմէական Յովհաննէս Շահնազարեան, Գրիգոր և Երուանդ, առջի գիշեր նոյն կողմերը Յովսէփի սրճարանին մէջ երբ խաղամոլութեամբ զբաղած էին, ձերբակալուեցան ասիական Թէնէն։

ՆՈՒԱԳԱՐԱՆՈՎ ԳՈՂՈՒԹԻՒՆ. — Միսիրլիէն կը գրեն. — Անցեալները Մայրաքաղաքս անուն լոյսի մը տակը առնելու, կեդրոն տեղ մը, գողեր գիշեր ատեն կը սկսին լաթէրնա նստագել։ այդ միջոցին առանց պատահանին երկաթները կը կտրեն գործիքներով։ արդարեւ նուագարանին ձայնէն կասրելու աղմուկը չի լսուիր, սակայն անեցիներէն մէկը հիւանդ ըլլալով չէր կրնար քնանալ, որ իրողութիւնը իմանալով լուր կուտայ տանտիրոջ։ կինը դրացիներուն ձայն կուտայ, լաթէրնան կը շարունակէ, բայց վերջապէս գողերը փախչիլ կը հարկադրուին։

ՓԼՈՒԶՈՒՄ.— Պոլսոյ Ֆաթիհ թաղին մէջ, առջի գիշեր պատ մը փուլ։ Հոն բնակող Ճիդարման Բալիա ու Հասան և եօթը ձիեր փլատակներուն տակ մնացին։ Ոստիկանութիւնը խիստ ոգնութեան փութալով Բալիա ու Հասանը ազատեց, իսկ ձիերը մեռած գտնուեցան։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՄԱՍՏԻՍ, 15 Փետր.—Կոմս Թաթէնպախ տեսակցութեան մը մէջ յայտարարեց թէ Ֆրանսա արդէն ոստիկանութեան իրաւունք կը գործադրէ կարգ մը տեղեր, որով բաւական ազդեցութիւն մը ունի Մարոքի վրայ։ Ասկէ զատ Ֆասի մէջ ունի գինուորական մարմին մը, որով պիտի կրնայ Մարոքի բանակին վերակազմութեանը ձեռնարկել, եթէ Մարոքի կառավարութիւնը ուզէ։

—Սպանիական երկու յածանաւեր Մար—Շերքա ժամանեցին։

ՊԵՐԼԻՆ.—Մամուլը ա՛լ աւելի կը չեղչէ իր կծու լեզուն, ըսելով որ անվճռելի սկզբունք մըն է թէ Գերմանիա պէտք է հաւատար իրաւունքներ վայելէ բացարձակապէս անկախ երկրի մը մէջ, և իր բարի կամքէն միայն կախում ունի դիրութիւններ ընդունել։ Բայց կէսպաշտօնական և նոյն իսկ պաշտօնական թերթերու մեծ մասը ընդհակառակը ճիգ կը թափէ հաստատելու համար որ Գերմանիա պիտի պահէ նախապէս ըսուած իր այն խօսքը թէ պէտք է նախ ժողովի երթայ, հանգնալու համար՝ ամէն Տէրութեանց հանդէպ Գերմանիոյ տուած բարեկամական արամադրութիւնները։

ԲԱՐԻԶ.— Թանգերի ֆրանսական դեսպան Մ. Սէն Ռենէ Թայլանտիէ ուրիշ տեղ մը պաշտօնի պիտի կոչուի եղեր՝ առանց իր Կառավարութեան հաւանութեան գերման դեսպան Կոմս Թաթէնպախի այցելած ըլլալուն համար։

ՆԻՒ—ԵՈՐՔ. — Էքսլաթորէն կը հեռագրեն թէ Բելգիոյ ծովեզերքին բոլոր քաղաքները, Թումաքոյի և Պուլնավէնթուրայի մէջէն, կործանեցան Թաքառի մէջտեղի ալիքներու խուժելէն, որուն յաջորդեց երկրաշարժ մը։ Թումաքոյի մօտ մինչև հիմա օրթանասուն դիակներ գտնուեցան։ Տեղ տեղ գետինը ճեղքեցաւ և տուներ թաղուեցան. նաև ամբողջ գիւղեր քշուեցան։

—Օտար պանքաներու մէկ քանի ներկայացուցիչներ մօտերս Նիւ—Եորքէն չեղնաւ պիտի նամեն՝ ճարն ուզեւորելու համար։ Առանց ուղեւորութիւնը սեղանաւորական գործի մը համար է։

ՎԻԼՆՆԱ.—Աւստրոյ երեսփ. ժողովը չարունակեց դիւանագրութեան օրէնքին վիճառութիւնները։ Պատերազմական նախարար Մ. Շանէի բանախօսութիւն մը արտասանեց որ նուազ ջերմագին ծափերով ընդունուեցաւ։ Նախարարը ըսաւ.—«Բացարձակ ու անկեղծ կերպով պէտք է պարզեր այն կայսն վիճակը ուր կը գտնուին մեր գործերը։ Բոլոր միւս Պետութիւնները նոր թնդանօթներ ունին. նոր թնդանօթներու համար օրինակ մը ունինք, սակայն Խորհրդարանը ակաւին չքննարկեց կառավարութեան ուղած վարկերը՝ այդ մասին պէտք եղածը գործադրելու համար։ Մինչդեռ միւս բոլոր Պետութիւնները մեր շուրջը կը ջանան իրենց նաւատորմը զարգացնելու, մենք չենք կրնար միեւնոյն բանը ընել։ Լաւ ծրագիր մը ունինք այդ նպատակին համար, սակայն գործադրութեան միջոցներէն զուրկ ենք»։ Երես. ժողովը վերջնականապէս ընդունեց զինուորագրութեան օրէնքը։ Նիսէնի ելքը նախատրաստաբար Պառօն Կուչ, գերման կուսակցութեան՝ մէկ հարցապնդումին պատասխանելով, ըսաւ թէ կառավարութիւնը 1867ի օրէնքներուն հիման յատած է և կը պահպանէ աւստրիական նախկին նախարարութեանց Հունգարիոյ հետ սահմանած արամադրութիւնները։ Նախարարապետը յայտարարեց նաև թէ Հունգարիոյ կառավարութիւնն ալ իր կողմէ միջոցներ ձեռք պիտի առնէ՝ գործադրելու մաքսային սակացոյցը և զանազան Պետութեանց հետ առեւտրական դաշնադրութիւնները։ Ուրիշ հարցապնդում մըն ալ կ'առաջարկէ նախարարութեան հարկ եղած ձեռնարկը ընել՝ Սերպիոյ հետ վէճը կարգադրելու համար։

ԲԵՌԵՐՍՊՈՒՐԳ.— Ռուս կ'ըսէ թէ ներքին փոխառութեան թուղթերը արպատած են արդէն։ Նախապէս հրապարակ հանուած ներքին երեք փոխառութեանց թուղթերու արժէքէն քառասնիկ աւելի նուազ է այս թուղթերու արժէքը։

—Կը հերքուի այն լուրը թէ ամերիկեան ընկերութիւն մը մենաշնորհ ձեռք բերած է, երկաթուղի մը շինելու Սերպիոյ և կեդրոնական Ասիոյ մէջ՝ 400 միլիոն ռուպլի դրամագլուխով։ Այդ տեսակ առաջարկութիւն մը եղաւ ռուս կառավարութեան, բայց մերժուեցաւ։

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.—Բուդվէլթ նախագահը ուղեւորութիւն մը պիտի կատարէ հարաւային նահանգներուն մէջ։

ԲԱՐԻԶ.—Տանքմարքայի թագաւորին յուղարկաւորութիւնը ներկայ գտնուելիք ֆրանսական պատուիրակութիւնը Բարիզէն ճամբայ ելաւ՝ ըստ պանիական պատուիրակութեան հետ։

—Բեղերսպուրգէն կը հեռագրեն թէ Զարուէին հիւանդ է։

—Մերակոյսին մէջ հանրապետական կուսակցութեան խմբերը միակ ընտրելի նշանակեցին Մ. Անթանէն Տիւպոն իրրեւ առանձնապատ Մերակոյսին, փոխանակ Մ. Ֆալիէրի։

—Անգլիոյ արքունեաց հրամանաբը Լուսաւոր Թագաւորին շնորհակալութիւնները հաղորդեց Բարիզի քաղաքապետութեան Խորհուրդին նախագահին՝ Լոնտոնի քաղաքապետական խորհրդականներուն նկատմամբ Բարիզի մէջ եղած ջերմագին ընդունելութեանց համար։

ՊԵՐԼԻՆ.—Գերմանիոյ կայսրուհին ցաւաւորութեան հեռեւանքով անհանգիստ ըլլալով, սենեակէն դուրս չելլեր։

ՔԻԼ.—Վիլհէլմ կայսրը իրիկուան հաս ժամանեց։

ԼՈՆՏՈՆ.—Բէրլինէն կը հեռագրեն Թրիպունաի թէ Զինուցիները չատ դժգոհ են՝ Մանչուրիոյ մէջ վարչութիւնը փոխուելէն։ կ'ամբաստանեն Ճաքոնցիները թէ Եւրոպացիներուն ուղեցած բոլոր պաշտօնները ձեռք անցուցած են եւ իրրեւ պարտաւորներ կը նկատեն Զինուցիները։

—Բօռ—Սայրէտ կը հեռագրուի թէ Կարմիր Ծալուն մէջ բուռն փոթորիկ մը կը տիրէ և բոլոր նաւերը ոտիպատած են Սուէզի Ջրանցքին մէջ մնալ։

ԱԹԻՆԷ.—Երեսփ. ժողովը լուծուեցաւ։ Նոր ընտրութիւնները ապրիլ 8ին պիտի կատարուին։ Երեսփ. նոր ժողովը մայիս 3ին պիտի գումարուի։

ԳԱՀԻՐԷ.—Կալլէսի իշխանը և իշխանուհին մարտին Գահիրէ ժամանելով, Խեդիվին հիւրերը պիտի ըլլան։

ԲԵՐԱՅԻ ՍԻՐՔԸ
CIRQUE DE PÉRA

Սիրքին Տնօրէնութիւնը կը ծանուցանէ թէ վաղը ցերեկ և իրիկուն երկու վերջնական չքեղ ներկայացումներ պիտի տարբերին Սիրքին մէջ, Tournée parisienne Gypի կողմէ, որ արդէն իր պէսպիսութիւններով լեցուն ներկայացումներով, գահ ձգեց Բերայի թատերասէրները։ Ժիրէն, Ժուլ ամասինները և խումբին միւս անդամներէն զատ, այս երեք ներկայացումներուն պիտի մասնակցին նաև Նէլլի-Նէլլիները և Օր. Տէպրէն։

*** Սիրքին Տնօրէնը Պ. Ռամիռէզ այս օրերս Ռուսիա ուղարկած է, պայմանաւորելու համար Cirque Herman անուն ռուսական գլխաւոր խումբի մը հետ, որ մօտ օրէն մայրաքաղաքս կը հասնի, Բերայի Սիրքին մէջ նոր ներկայացումներու սկսելու համար։

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

3/16 Փետրվար 1906

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ՖՈՆՏՈՒՐԷ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	Օ. Ո.	102.19
Երեքուն էն բարձր գինը	»	102.24
» էն վար գինը	»	102.19

ՐՈՒՄԷԼԻՈՒ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	ֆր.	142.—
Երեքուն էն բարձր գինը	»	142.25
» էն վար գինը	»	142.—

Շերքէթը Խայրիէ	Օ. Ո.	36.—
Միսիւլիի Պանքա		6.—
Սելանիկի »	ֆր.	188.—
Քամէրսիալ	Ա. Ո.	10.06
Քարասու Բրէվիլիժիէ	ֆր.	137.—
» Օրանէռ	»	116.—
Իզմիրի քարափ	»	595.—
Սամ. Ապահով. Ընկ.	Օ. Ո.	4.12½
Թրամվայի բաժնեթուղթ	»	7.55
» պարտաթուղթ	ֆր.	486.—
Տէրքսի ջուրի ընկ.	»	295.—
Անատոլ. Երկ. բաժնեթ.	Ա. Ո	18.80
Քարափ կ. Գալաս	ֆր.	515.—
Քրէթի Ֆենսիէ էժիքս.	1886	329.50
» « »	1903	271.50
Թրանսվալ		54.—

ՑՈՒՆԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Ցունական փոխառութիւն	ֆր.	264.—
Պանք Նաս. Կրէս.	»	433.50
» » » Նոր	Օ. Ո.	4.06
Լաւրիոմ	ֆր.	59.50

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ

Օսմ. օսկին 100 ղ.էն		ղ. փ.
Ֆրանսական տակի		87.20
Անգլիական տակի		109.39
Բոլ		90.20
Մէճիտիէ արծաթ		108.03
Գաւոլի Թաքսիրամ		8.67
Քրիմիոյ		51.—

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ

Լոնտոնի վրայ չէք	ղրշ.	110.05
Բարիզի » »	ֆր.	22.85
Վիէննայի » »	քուրոն	21.86
Պերլինի » »	մարք	18.63

ՀՐԱՆՏ ԴԱՄԻԱՆՈՍԵԱՆ

Մ ԻՄՈՍԻՆ Օ ՐԱԳԻՐԸ

Երուանդայ Թօլայեանի՝ մեղաւորի և անիրաւի, թուղթ ղղչման և ապաշխարութեան առ սրբակրօն ընթերցողս և ընթերցուհիս «Մանզումի Էֆքար» պատուարժան հայաթերթին, որ տարածեալ է ի սիւնս աշխարհի և վաճառի ի գին տասնից դանակաց։

(Բաժնեգինը կանխիկ վճարողներուն՝ ողջո՛ւն).—

Պատիւ ունիմ (սա մարդիկ գիտեմ որոնք չեն կրնար այս երկու պարզ բառերը գործածել) ծանուցանել արդոյ հասարակութեան թէ՝ դեռ մինչեւ անցեալ շաբաթ իրիկուն անբարոյական մէկն էի, սակայն, այսօրուընէ իսկ սկսեալ բարոյալից մէկն եմ։

Բառուն օր՝ մեղաւոր, մէկ օր... երկնաւոր, —կ'ըսէ Եռանսի Ջուրէն ասուելի... մաքրողական եղող առած մը. սակայ թէ ինչո՛ւ շատ կիներ մինչեւ քառասուն տարեկաննին մեղաւոր կը մնան և քառասունը մէկին... անմեղ կը դառնան, որպէսզի հեռու իրենց գործելիք մեղքերը նուազ... հասել են ա՛լ։

Եթէ Վարք Սրբոցի ընթերցող մը էք եղած, գիտնալու էք թէ՝ Ս. Օ. գրասենեաց աշխարհիս վրայ ամէն բան ըրաւ և երբ ալ ընելիք բան մը չգտաւ, այն առեն ալ, մի՛շտ նոր բան մը ըլլալու համար... ասուրբ եղաւ, մինչ անկէ առաջ... քուրբ անգամ չէր։

Իսկ, Մարիամ Մագդալենացի՝ մեղայի գալէ առաջ, շատ մը մը մարդիկ իր առջեւն մեղայի ընելու։ (Տես Մաթէոս Աւետ. գլ. Ժ. համար 12)։

Մեղաւորուհի մըն էր ան երբեմն, սակայն օրբուհի մը եղաւ այսօր, օրավհաւ ան ալ ինծի պէս ըրաւ և կամ... ե՛ւ իրեն պէս ըրի։

Ես ալ մեղաւոր մըն էի երէկ, բայց այսօր, ծնրաչոք դղջում կը հայցեմ երկնաւոր Հօրմէս և երկրաւոր... ընթերցողներէս, բոլոր այն բաներուն համար... փիս, զորս օրբաղիծ մասներս յանդգնեցան գրել այս էջերուն մէջ... բէմիզ, և գրիչս, ուրէք խեղկատակ անբարոյականութիւն մը կը հսէր միայն, սակէ վերջը մեղր ու բարոյական պիտի արադրէ լակ, որպէ՝ ճակատաբաց կը հրաւիրեմ ժամանակակից բոլոր բարոյալիցները ու անբարոյալիցները, որպէս զի ամէն շաբաթ առաւ կարդան յօդուածներս, —առաջինները՝ եթէ կ'ուզեն բարոյական օրբի և վերջինները՝ եթէ չեն ուզեր իրենց գիտցած բարոյականը մոռնալ։

×

Անցեալ օր, մեր համայնքային մեծանուն բարոյագէտ Բիւզանդիոն Որդիին հանդիպեցայ, որ տեղատարափ անձրեւին տակ ճիշդ մէկ ժամ երեք քառորդ գրականաբար գլուխս յինելէ ետք գրականութիւնով՝ եղրակացուց վերջապէս ուժգին հարուած մը առլու պէս կանակիս,

—Պարո՛ն, գրականութիւնը նուիրական տաճար մըն է։

—Այո՛, պարո՛ն, պատասխանեցի վեհութիւնը նուիրական տաճար մըն է, դուն անոր՝ ժամկոչը և ես՝ լուսաւորը։

—Զեվզեֆ...։

Թէև այս բառը մեկուսի ըստ ուրեալ, սակայն ես գուշակեցի. և իմ կարգիս՝ պահ մը խորհեցայ մեկուսի պատասխանել.— «Տիրացո՛ւ».— սակայն այս բառը երբէք նախատինք մը չէր կրնար ըլլալ, քանի որ անիկա գրականութիւնը իրբ տաճար մը կ'ընդունի, որով՝ իրեն համար բաւական խաչոր պատիւ մը պէտք է ըլլայ... տիրացու ըլլալը հոն։

—Ա՛ռ շաբթու ինչո՞ւ չես գրեր, հարցուցին յաճառ անցած շաբթու փոփկանկատ հեռաքրքրութեամբ մը. արդիօք վնասեցի՞ քեզ...

—Չէ՛, սակաւին։

—Ուրեմն։

—Որովհետեւ այս շաբթու գործած մեղքերուս վրայ կուլամ կոր, պատասխանեցի լալահառաչ՝ զգեստներս պատռելով և մոխիրի վրայ նստելով, — ցաւ ու վիշտ արտայայտող զոյգ մը հնդարեան ասվորութիւններ, որոնց առաջինը բաւական ուշի նստելու էին մեր նախնիքներուն, որոնք բարեբաղդաբար «պոնժուր» կամ «բրաէնկօթ» չէին հագներ։

×

...Մալկարայէն մեծանուն գրագէտ մը՝ որ ծնած է լակ ապացուցանելու համար աշխարհի թէ Մալկարայէն ալ գրական դդում կ'ելլէ և որ Զաթիկն ու Մնունդին միայն ներմակ օձիք կ'անցընէ վիզը՝ ի նշան նշանաւոր բանաստեղծ մը ըլլալուն —հարկ է անուանել— Ա'ռ-որ-տաչես Ցարթինթինեան, անկապաչա դպրոցէն եկած գրագէտ, բարեհաճեր և իր ճանճաթոյր յօդուածներէն մէկուն մէջ կովգացեր է դիս... «խեղկատակ» անուանելով առանց գիտնալու որ մեր հանրածանօթ Սրբոյանին քա՛ւն իսկ... Մալկարացի է։

Ալփիաբ՝ իմ ադի կատակներէս՝ իր պարկեշտութեանը մէջ վիրաւորուած՝ գայթակղած ջղդիկի ճիչերով ինկաւ Բիւզանդիոն Հոր գիրկը... ա՛յս առիքին,

—Զկնանած չուն, անատոթ օրիկա՛յ, վարնա՛ց զաւեշտագիր... պուչալէն երեսս։

Իրիկնադէմեան օրաթերթ՝ դայն իր բաղուկներուն մէջ գրկելով—այսինքն՝ Ալփիա՛բը—բարոյական ուսուցիչ հրաւիրեց դայն, առաջարկելով որ պէտք է աղջիկներու վարժարաններուն մէջ բարոյախօսութեան վարժապետ կարգել դայն,—այսինքն՝ Ալփիա՛բը։

Կ'իմանամ թէ ընթերցողներէս ոմանք շատ վրան բաց տեղերը... չինական մեանով ծածկելէ ետքը՝ ասն կը ասնին եղեր թերթը։

Բոլոր դիմացս եկողները՝ ամէնը մէկ՝ երեսս վար՝ կ'ասնեն, բայց ես միշտ զգուշութիւնը կ'ունենամ ծանրու. և իմ երեսս գնանէն վերցնելով նորէն երեսս անցընելու։

Հապա խմբագրատո՞ւ, որ՝ թէ՝ իմ սիրաս և թէ՝ իր սիրաս չկարելու դժնդակ կացութեանը մէջ կը գտնուի։

—Սիրելի՛ս, կ'ըսէ օրը քանը չորս անգամ, այսինքն մէկ ժամը՝ մէկ անգամ, չեմ ըսեր որ աղուոր չէ, բայց եթէ չգրես՝ ուելի աղուոր պիտի ըլլայ. սասանկ անբարոյական բաներ մի՛ գրեր. մարդ եղի՛ր։

×

... Ես խո՛չ որ, սակէ եռաքը մարդ պիտի ըլլամ եւ ա՛լ Պարոյր Քէչեանը իմ քովս դժոխքին հուրերուն արժանի անբարոյական արարած մը պիտի նկատուի։

Սակէ վերջը հեռո՛ւ ինէ հայու կնիկները եւ հոռամ ապասուհիները, հեռո՛ւ ինէ անոնց կուրծքերուն քուրքերը եւ «Թուանիւր»ները անոնց, հեռո՛ւ ինէ աղուոր կիներուն ատաիկները, Զէյտաեան վրդ. ին ճաթած գլուխը և Մասքօֆեան տերպապային՝ կնկանը երեսէն գլխուն գալիքները, հեռո՛ւ ինէ բոլոր անբարոյական նիւթերը. — նը՛վ եւ անաթէմա անոնց հասցէին։ (հասցէ մը՝ որ ա՛չ Պոթէնին, ա՛չ ալ Անիւէոնի մէջ գոյութիւն ունի սակայն,

Սակէ վերջը կրնամ շատ մը անբարոյական բաներ ընել, ուտեսնել, պալտրդիս հետ սիրաբանել եւ բոլոր ոպասուհիներուն հարցնեռել, սակայն չեմ կրնար ասոնք գրել, ինչու որ այդ բաները ընելը բնաւ մեղք չէ, բայց գրելը՝ մահացու մեղք մը կը տեսնի։

Սակէ վերջը Աստուա՛ծ չընէ որ գրելեմ տող մը իսկ, որուն վրան կամ տակը բաց մնացած ըլլայ.— մարդիկ կըրնան ալխարհի մէջ շատ մը վրան-բաց բաներ ընել, սակայն չեն ուզեր ասոնք կարդալ, որպէս զի ... գլխէ չելլեն։

Երբ խելացի մարդու ապուշ ըսէք, կը խնդայ, բայց փորձեցէք անգամ մը ապուշի մը՝ ապուշ ըսել...։

Սակայն, մեղա՛յ, աղաչե՛մ զձեզ, ներեցէ՛ք բոլոր գործած մեղքերուս, որպէս զի ես ալ երկնից արքայութեան արժանի ըլամ... Պարոյր Քէչեանի հետ։

Սակէ վերջը, բոլոր մեր անմեղ կոյսերը, բարոյալից տիկինները, գայթակղած աղաները, Եսեռանին չնորհագեղ աչկերտուհիները, Գալֆեանին սրբաշաղաշրհ սանուհիները, մանկական պարտէզներու բոլոր կարճ գուլպայով մատնուկները, Հօր Սքաւլի պարկեշտասուն հուրիները, Նիկոզոսեանի եւ Բագրատունիի վարժարաններուն բոլոր երկնաթռիչ ուսանողուհիները կրնան անվեհեր կարդալ գրածներս՝ առանց իրենց ճակատներուն վրայ զգալու ամօթխածութեան կարմիրը... որ Պոն—Մարչէն չի գնուիր։

Բարոյալից գրականութեան անխոնջ մշակ մը պիտի դառնամ սակէ վերջ եւ ալ եւ փախանակ չնորհքով ալտոններու մէջ չկրդացուելիք զուարճալիքներու, պիտի գրեմ թէ կերակուրի լեհեները զգեստին վրայէն ինա՞ր կը հանուին, տաքի կոշերուն դարմանը ի՞նչպէս կ'ելլայ, կապիկները քանի՞ տարի կ'ապրին եւ Մալկարացի գրագէտները տարին քանի՞ յօդուած կրնան թիւել, մայասրլին դարապասումը՝ սկսեալ Ադամ Եւայէ մինչեւ առ-որ-տաչես Ցարթինթինեան հարբուխը ինա՞ր կը բուժուի էայն։

Ու, բարոյական գրականութեան մէջ իմ տեսիւս ընելու համար, կը փափախիմ բարոյականի դաս մը հանել այս տողերէս։

Բառոյական.— Ամէն խելացի մարդու ներուիդին ցաւագար մը կը նիրհէ եւ ամէն անբարոյականի հոգիին մէջ՝ բարոյալից մէկը կը ննջէ։ —վա՛յ է եւ՝ կիր երբ արթննան։

ԲԱՐՈՅԱԼԻՑ ՅՕԴՈՒԱԾ.— Ա.յս տարի, Ս. Սարգսի տօնին առթիւ Տեղի ունեցած նշանաւորները բաղդատմամբ ուրիշ տարիներու շատ պակաս թիւմ կը ցուցնեն։

Ամէն բան իր սեզօնը ունի. դդուս մը, ձմեռուկը, կաղամբի յօդուածները գինիներու գլխարկները եւ ամուսնութիւնները։

Նորէն սա՝ միջօրին ամէն մարդ զբաղած է կա՛մ կարդալով եւ կա՛մ հարսիքի երթալով։

Մարդոց կեանքը ընդհանրապէս երեք վարագոյրով թատերախաղ մըն է, զոր երբեմն Շէքսպիր կը գրէ, երբեմն Մոլիէր, եւ յաճախ երկուքը մէկտեղ կ'աշխատակցին։

Առաջին վարագոյրը՝ ամուրիութիւն։ Երկրորդը՝ նշանառութիւն։ Երրորդը՝ ամուսնութիւն։ Ու... վարագոյրը կ'իջնէ։

Ինչպէս որ թատերախաղեր կան, որոնք Գօմէթ-Ֆրանսէզը կը ներկայացուին, ուրիշներ՝ Վոտվիլը և կամ Պոթագլանը, նոյնպէս ամուսնութեան թատերախաղերն ալ իրենց կարեւորութեանը համեմատ, կը ներկայացուին կա՛մ Թագթիլանը, կամ ժամուն որբան՝ ամուսն-նդարպեա, և կամ առի իրկուընէ մինչեւ յաջորդ օրուան իրիկունը... վո՛ւր բաթլասն։

Թատերախաղ մը երբ երկու տարի անդադար կը ներկայացուի՝ բռնուած կը սեպուի. ամուսնութեան թատերախաղին բռնուած ըլլալն ալ կը հաստատի, երբ երկու տարիէն էրիկ կնիկ... «ուրլաչ» չընեն։

Իսկ ասոնը մնացած պատաւ աղջիկներուն կեանքը... մէկ վարագոյրնոց թատերախաղ մըն է, միշտ խիստ ատփակ։

Բայց անոնք որ չեն փափաքիր ասոնը մնալ, Թաքեւի ասուած, կը ծրնրադրեն Ս. Խորանին առջեւ, իրենց կեանքին մէջ... նոր-տող մը սկսելով, անանկ նոր-տող մը, որուն վերջակէտը մահով կամ ամուսնալուծութեամբ կը դրուի միայն։

Ամէն անգամ որ նոր կարգաւորներ տեսնեմ, անմիջապէս կը սկսիմ խորհիլ թէ՝ սա՛ կնիկը ու սա՛ պարոնը զոս կը նշմարեմ, տա՛ռը տարի, քսա՛ն տարի, Թերեւս ալ քառասուն տարի չարաչնակ իրարու երես պիտի նային, չարաչնակ իրարու հետ պիտի խօսին, չարաչնակ իրար մահկ պիտի բնեն, չարաչնակ մէկ սեղանի վրայ պիտի ճաշեն, չարաչնակ մէկ բարձի վրայ պիտի քնանան, մէկ-տեղ պիտի ծերանան, և. ա՛հ, յանահասութիւն կը կոխէ վրաս։

Կարգալու միտք ունեցողներուն աչքը վախնելու համար չէ՝ որ կ'ըսեմ այս, որովհետեւ գիտեմ թէ անոնք ասկէ չէ՛ որ կը վախնան, սակայն, ամէն պարագայի մէջ, մարդ անհասնում քաջութիւն մը ունենալու է այս տեսակ մեծ հերոսութիւն մը ընելու համար։

Մարքսին մեծ հերոս անուանեցին, բայց, Աստուա՛ծ իմ, ինչ արժէք ունի անոր հերոսութիւնը՝ հերոսութեանը քով այն էրեկ-կնիկներուն, որոնք յիսուն տարի շարունակ իրարու երես նայած ու մէկ անկողնի մէջ ծերացած են։

×

Չեմ գիտեր թէ Ս. Սարգիս ի՛նչ զօրութիւն ունի ամուսնացողներու վրայ, սակայն ապահովաբար ամէն մարդ... զօն մը ունի Ս. Սարգիսին նշանուելու և կարգուելու։

Թո՛ղ ընթերցողներս բարեհաճին անգամ մը պրպտել իրենց լիշատակները և պիտի տեսնեն որ կամ Ս. Սարգիսին նշանուած են կամ Ս. Սարգիսին կարգուած և կամ... ամուսնալուծուած։

(Նոյն իսկ մեր սիրելի Գասիմը Ս. Սարգիսին կարգուած է և սնցած կիրակի, յունվ. 29ին տօնեց իր ամուսնութեան տասնամեակը. — Աստուած ադամանդեայ յոբելեանին հասցնէ. ամէ՛ն։)

Եւ սակայն, հակառակ Ս. Սարգիսին՝ կարծես էլեկտրական ուժով մը՝ բոլոր ամուսնութիւնները ու նշանառքները իր շուրջը բոլորելուն, քրոնիկագիրը, որ ուրիշ տեղ չունի, ինքնիրենը տեղ կ'ընէ թէ այս տարի նշանառքները ուրիշ տարիներէ ուելի պակաս են։

Այս տարի՝ անցեալ տարուընէ պակաս, գալ տարի՝ այս տարուընէ պակաս, և վերջապէս օր պիտի գայ որ... ընա՛ւ նշանառք տեղի չպիտի ունենայ։

Աստենօք մեր նախնիքները պոլ պոլ կը կարգուին եղեր։

Ո՞վ չուզեր այդպէս ընել։

Սակայն մեր նախնիքներուն առենը մեր մայրիկները գլուխնին ֆօրօզ կը կապեն եղեր, մինչդեռ հիմա Սատակ ադան մէկ գլխարկը երկու տակի կը ծախէ է՛ն քիչը։

Աստենօք մեր կնիկները չէին պահանջեր Բէժանին կամ Սիւզան Տէբրէին երթալ, ա՛չ ալ յիսուն տակինոց արդուզարդներ հագնիլ։

Աստենօք կօլինկերուն դեղինը, կապոյտը կամ մանիշակագոյնը չկար, և մէկ զօրուն տասը տարի կ'ապրէր։

Աստենօք մեր հայրիկները դրամ կը չահէին և տասնրինգ օրը անգամ մը կ'ածիլուէին, մինչդեռ մենք հիմա ա՛չ-ինչ կը շահինք և ամէն առաւ կ'ածիլուինք։

Աստենօք ամէն մարդ տասանակ ուխտ կը քալէր և կ'ամուսնանար, մինչդեռ հիմա ամէն մարդ թիւնէլ, թրամուէյ ու կառք կը նստի և ամուրի կը մնայ։

Օր մը Մնախեան կը պատմէր թէ՝ ասանուելը տարու եղած տանը հարիւր կ'ըսէ եղեր իրեն.

—Ո՞ւ, չա՛ն սուրաբ, չկարգուի՞ս, չաբաթը երասուն ղրուշ կը շահիս կոր։

Մինչդեռ այսօր՝ երբ շաբաթական երեք հարիւր ղրուշ առնող մէկը աղջիկ փնտռելու ելլէ,—վրա՛ն կը խընդան։

—Պալօ գացի։
—Պալօ գացիր։
—Պալօ գնաց,
—Պալօ գացած էի։
—Պալօ պիտի երթայի...

(Ծուռամ խսսակցութիւնը)

Ինչպէս որ, Խթեամի իրիկունները, եկեղեցիներու ժամկոչները բարեպաշտներու տունները կը պարին դուռնէ դուռ, «Սկայէ ի սուրբ եկեղեցի»ով զանոնք ժամ հրաւիրելու համար հեռաւոր առաուն, նոյնպէս, պարահանդէսներու... լուսարարները առի իրիկուընէ փողոցները կը թափառին՝ իրենց եղանակաւոր չեղաբերվը պտռալով պառաւհաններու առի՝ պարահանդէսի ինքնայատուկ հրաւէր մը։

—Հա՛յտ՝ Ա՛Ա՛Ա՛ պալօ՛օ՛օ՛ս...։ Մուզիքա՛..., կոմանդօ՛ն...։

Ու գնդուհիներու տիրաերը կը թըփրտան, և երբ գեղուհիի մը տիրան է թիփրացողը, ա՛լ առանան անգամ չի կրնար գլուխ ելլել։

Խեղճ էրիկ մարդիկը իրենց կեանքին մէջ չատ բաներու կը բաղձան և բաղձանքը փարերնին կը մնայ. առկայն երբ կին մը բան մը ուզէ, կարծես Աստուած ալ անոր հետ կ'ելլայ..., կնամեծարաբար. «Ինչ որ կին ուզէ, Աստուած ալ կ'ուզէ»,— կ'ըսեն արդէն։

Կինը՝ փոքրուար ամսուն սեխ կամ ելակ կ'ուզէ և սեխն ու ելակը կը գտնուին. կինը գալ շաբթուան համար շրջազգեստ մը կը բաղձայ և վա՛յ այն ամուսնին գլխուն... ու ճակտին, եթէ գալ շաբթու շրջազգեստ մը չընել չայ։

Կիները՝ իրենց ամէն բաղձանքներուն անմիջապէս իրագործուած ըլլալը տեսնելու համար, բաւական է որ բան.—Մարթ պիտի ըլլամ. խօսք մը որ կարող է հրաշքներ գործել ալ։

Տիկինը մարթ պիտի ըլլայ և տասը փողոց անդիէն եկուած կերակուրի մը հոտ կարթեր է առնել. օ՛ն, ճա՛մբալ ի գիւտ այդ հոտը տարածող կերակուրին եկուած տունը գտնելու, բան մը որ հիւսիսային բեւեռները գտնելէ աւելի դժուար է։

Տիկինը մարթ պիտի ըլլայ և կը բաղձայ Տիկին Շմիթէն կարուած տասը ասկինոց սեղմրան մը ունենալ, ինչպէ՞ս հակառակիլ, եթէ հարկ իսկ ըլլայ տանին կարասիները ծախել։

Ֆիկինը մարթ պիտի ըլլայ, և կը բաղձայ ղաբանին գլխուն բան մը իջցնել. ինա՞ր դէմ գալ։

Ու. կ'երեւայ թէ այդ չրջազգեստաւոր էակները սկսեր են չարաչար շահագործել իրենց քմայքներուն մեր ասուած աւագ կարեւորութիւնը, եթէ չիտակ է ինծի արուած սա՛ լուրը թէ կարգ մը կիներ՝ զիրենք պարահանդէս տանելու համար իրենց էրիկները հանզիլու նպատակով, սկսեր են իրենց ուտա կամ անուտա յղութիւնը պարբերուակել։

—Ինծի պարահանդէս պիտի տանի՞ս։

—Աստուա՛ծ չընէ։

—Պիտի տանիս կ'ըսեմ կոր։

—Ինչէ՞ն այդ հրամայական չեղտը։

—Որովհետեւ կարծեմ... մայր պիտի ըլլամ։

—Ա՛ա սուրիչ... կ'երթա՞նք, կ'երթանք հոգիս, հոգ մի՛ ըներ։

Միսմիտ էրիկ մարդեր, որոնք ալխարհ ծնելէն ի վեր սովոր են չարունակ կլլել իրենց կնիկներուն լօլոնները, միշտ հաստատելով հանդերձ թէ՝ իրենք անսնցմէ գերիվեր արարածներ են։

Ու. ամէն մարդ քարէ մը կը գրանէ, մէկը՝ զոքանչին ֆօրօզը կ'անբընէ գլուխը, միւսը՝ գիշերանոցը բkru կը հագնի, անդինը՝ բաղնիքի պուռնուզ մը դնէ, մէկն ալ քիթէն վար լապտեր մը կը կախէ, և...

—Հա՛յտէ Է Է Է պա՛օ՛օ՛օ՛ս։

×

Ես իմ կարճ խելքովս երկու օրով մասերու կը բաժնեմ պարահանդէսները.—Ա. ա՛յն պարահանդէսները, ուր խայտառակ մարդիկ կ'երթան միայն և ուր ոչինչ կը պատահի խայտառակ։ Իսկ Բ.՝ ա՛յն պարահանդէսները, ուր չնորհքով մարդիկ կ'երթան լակ և ուր շատ ուելի մեծ խայտառակութիւններ կը պատահին։

Անպատիւ պարահանդէսները անպատիւ մարդիկ կ'երթան, և ահա՛ սոր համար հոն անպատիւ բաներ չեն տեսնուիր, որովհետեւ հոն՝ ամէն մարդ վարժուած ըլլալով ամբողջ տարուան մէջ չարաչնակ անպատուութիւններ ընել, բարեհնդանի տաքիւ հեղ մը գալէ դիմակաւորուելու համար, բոլորովին տարբեր մարդ մը կը դառնայ և... պատուաւոր մէկը կը ձեւանայ։

Շատ անգամներ տեսած եմ ջոկ պարահանդէսներու մէջ, պիւֆէին մէկ առանձին անկիւնը, պարկեշտ աղջկան մը գլխէ ելլելը. սակայն, երբ՝ ի՛մանա՞ք, երբէք չէ՛ պատահած ինծի տեսնել՝ հինգնոց պարահանդէսի մը մէջ՝ ո և է կնոջ մը... գլխէ ելլելը։

Հինգնոց պարահանդէսի մէջ երբէք գայթակղութիւն չըլլար, որովհետեւ ոչ ոք... կը գայթակղի. հոն ա՛յ մէկ աղջիկ իր գավալիէին ձեռքը կը սեղմէ և ա՛յ մէկ պարոյ իր տամային ականջէն վար մեղաւոր բաներ կը փսփսայ։

×

...Այն օրէն ի վեր որ երկու օրա մահարանա գնելը աւելի սուղ եղած է քան անգամ մը պարահանդէս երթալը, պալօները բաւական ինկած են աչքէ. և թէև չեմ գիտեր թէ մեծապատիւ Պարոյր Քէչեան ի՞նչ կարթիք ունի պարահանդէսներու բարոյականութեան նկատմամբ, սակայն, ըստ իս, անանք մեծագոյն օժանդակութիւն մը ունին հարենցաւ աղջիկներու փեսաներ հայթայթելուն, քանի որ միայն պալօներու մէջ է որ երիտասարդները երնան հանկնալ այնինչ օրիորդին մէջքին ծաւալը. ոսկրներուն թիւը և կուրծքին լեցնուութիւնը կամ... ունայնութիւնը։

Այսօր՝ աղջիկանոներու մեծ մասը պարահանդէսներու մէջ կը կառարուի, ուր, իգական սեռին նաղելիներն ներկայացուցիչները քաղաքակրթութեան մէկ սովորութեան համաձայն ափրիկեան վայրենիներու նման... կիսամերկ են գրեթէ տkfolքի պարուսակին տակ։

Ու երբ կը մտածե՛մ որ կարգ մը ծնողքներ յօժարակամ իրենց աղջիկները՝ տkզոլքի կը տանին պարահանդէս, բայց չեն ներեր իմ զառk—տkզոլքի յօդուածներուս ընթերցումը, Աստուած վկա՛յ... տերտեր ըլլալս կուգայ։

×

Քանի որ բարեկենդանի շուրջը կը դառնայ խօսքը, ինա՞ր չտիրել այն բարեկենդանային սովորութիւնը զոր՝ առ ի չգոյէ պարահանդէսներու՝ յղացեր են տիրելի Աստաբաղարտի բարեկամներ,—ինչպէս պատմեց տիրելի բարեկամս Յակոբ Հէքիմեան Մանզումիի գրաշարանատը— անցեալ օր՝ Աստաբաղարէ վերադարձին, ուր քիչ մնաց պիտի ամուսնանար 500 օսկի դրամագիտով օրիորդի մը հետ։

Կ'երեւայ թէ՝ պարոն Աստաբաղարցիները՝ մեծէ օրինակ առնելով՝ սկսեր են իրենց հարսնիքները գիշերային Պալօներով օժտել, ուր ներկաները՝ մինչեւ առաւ խաղալէ ու ցատկելէ ետք, արշալոյսին հետ փողոց կ'ելլեն, գլուխնին տաքցած ու պատի ժամացոյցի մը ճոճանակին նման երերալով և այսպէս մինչև տուներնին կ'առաջնորդուին՝ չիթիք Նաղարաթով մը, որ կը գեղգեղէ ճաթածաձայն.

Պիզիմ հէյտ պիր գո՛լու վա՛ր
Իչինեռ բաթլը սուլու վա՛ր...։

Ո՞վ յարգելի Աստաբաղարցիներ, մի՝ չիկենք պարապ տեղ, որովհետեւ վաղը առաւ հուանկանաբար մենք չտեր ալ հիշտ այս եղանակով դուրս պիտի ելլեն պարահանդէսէն։

ԵՐԳՈՒՈՒՀԻՆԵՐՈՒՆ ԲԱՂԻԿ ՈՏՔԵՐԸ

Ժամանակէ մը ի վեր, Բերայի թատերասիրաց վրայ, կարգ մը գեղանի երգչուհիներ կը փորձեն բաղիկ տարիներով բեմ գալ՝ մինչեւ սրունքնին մերկ, մաչիչի կամ էkյուլօյի խալ պարերը խաղալու համար ամրդպէս։

Կը թուի թէ՝ բաղիկ ոտքով երգչուհիներու նորոյթը չատ տարածուած է արտասահմանի մէջ, սակայն ցաւալի է որ՝ մենք տակաւին չենք կրնար կոր ըմբռնելել կնոջական բաղիկ տարիներու հմայքը, և մենք չատեր՝ տեսնելով աղաւորիկ երգչուհի մը, որ դէպի թատերաբեմին լուսաչարը կը յառաջանայ՝ կոչիկները ու վարդագոյն գուլպաները հանելու համար, պզտիկ անհանգստութիւն մը կը զգայ ներքիդին, և ապահովաբար չատ աւելի կը նախընտրէ այդ հմայիչ և ճերմակ սրունքները՝ գուլպային տակ տեսնել միայն։

Վստահ եղէ՛ք որ ձեր տոքերը չատ գեղեցիկ են և մենք չափազանց ուրախանօրէն երախտապարտ ենք ձեր այն չնորհալի չուլութեան համար, որով կը բարեհաճիք ձեր սրունքներուն մարթին գոյնն ալ ցուցնել մեզի։

Սակայն, հաւատացէ՛ք, չատ աւելի մեծ չնորհ մը ըրած պիտի ըլլաք չհանելով ձեր գուլպաները և ձեր տաքերը ցուցնելով միմիայն անանց, որոնք մասնաւոր փափաքը կը զգան սառը։

Մենք տրտամ ալ անբարոյ ըլլանք. դարձեալ խո՛տ բարոյալից մարդիկ ենք որով աւելի՛ կը սիրենք ձեր մարմնին հիանալ՝ զգեստով, քան թէ... անզգեստ։

Ու, կ'ուզէ՞ք ապացոյց մը՝ եթէ չէք նեղանար։

Երէկ իրիկուն՝ թատրոնին դրանը մօտ հեցած էի blagueur բարեկամի մը հետ, երբ դուք բեմ եկաք և սկսաք գուլպաներդ հանել։

— Կ'իմանա՞ս կոր, հարցուց բարեկամս լրջօրէն։

— Ի՞նչ բան։

— Ոտքերուն հոտը։

Անպիսանը!

ԹԱՇ-ՏԷԼԷՆԻ ՋՈՒՐԵՐԸ

— Կը զարմանամ քա՛ւ վրդ, ըսաւ տիրելի բարեկամ մը՝ քովս գալով։

— Գիւ իմ վրան զարմանալուդ կը զարմանամ, պատասխանեցի։

— Ես ալ՝ իմ զարմանալուս քաւ զարմանալուդ կը զարմանամ։

— Ես ալ՝ քաւ զարմանալուդ իմ զարմանալուս զարմանալուդ կը զարմանամ...

— Եաքէն, հարցուցի՝ նայելով որ այս զարմանքներուն վերջը չպիտի գայ։

— Այնչափ ատեն է բան կը գրես և դեռ Թաշ-Տէլէնի ջուրին դէմ ոչինչ գրեցիր։

— Նախ՝ Թաշ-Տէլէնի ջուրերը ինծի բան մը ըրած չունին և յետոյ... չեմ գործածեր։

— Ե՛ս կը գործածեմ։

— Շատ երջանիկ եմ. ի՞նչ գանգատ ունիս նայինք անանց դէմ։

— Թաշ-Տէլէնի ջուրին դէմ գանգատ մը չունիմ, այլ այդ ջուրը չիչերու մէջ դնող խանութպաններուն դէմ։

— Ի՞նչպէս։

— Մենք Թաշ-Տէլէնի ջուրը կը կը խմենք, համով ջուր մը խմած ըլլալու համար, մինչդեռ ժամանակէ մը ի վեր ամէն տեսակ դեղի հա կայ անանց մէջ։

— Աւելի՛ ազէկ... խնայողութիւն եղած կ'ըլլայ. թէ՛ ջուր կը խմէք և թէ դեղ։

— Էֆէնտիմ, սա խանութպանները դեղարանի պարապ շիշերը կ'առնեն և առանց բնաւ լուալու՝ անանց մէջ Թաշ Տէլէնի ջուր կը լեցնեն, որով այդ ջուրը՝ Մըսրը-Զաբլրսրի պէս կը հոսի կոր։

— Բայց ե՞ս ի՞նչ ընեմ... իմ յանցանքս ի՞նչ է։

— Էֆէնտի՛մ, գրէ՛։

...Գրեցի՛։

Ցեսնե՛նք ի՞նչ խեր պիտի ունենայ։

Բերայի կողմերը տերտեր մը սկսեր է ասոր անոր դրամով... Վեց հաղարեակ կարդալ

Ոմանք գեանէն դրամ կը գտնեն, ուրիշներ՝ խոշոր դրամատիրոջով կնիկ, ոմանք՝ տակեհանք և ուրիշներ՝ սառնարան նիւթ, այս քահանան ալ... Վեցհազարեակ մը գտեր է։

— Եթէ կ'ուզէք ձեզի համար Վեց հազարեակ մը կարդամ, կ'ըսէ կը կարդ մը միամիտ կիներու։

— Օ՛ աղէ պաղեմ, տէր պապա, կարդա՛...

— Բայց կարդալու համար, նախ յիսուն տրամ առանցի չուք պէտք է... այսինքն չորս ֆրանք։

— Աղէ՛կ, աղէ՛կ։

— Հարիւր տրամ ալ փէրիի փոլի... այսինքն երկու ֆրանք։

— Տէ՛ր պապա, փէրիի փոլին սառանցի չուքէն աւելի՞ ուժգն է։

— Հրամմե՛ր ես, աղջի՛կս, սակայն եթէ փէրիի փոլէն ո՛րպէս չտա դրբուելու ըլլայ, ա՛նչափ աղէկ է։

Խօսքը մէջերնիս, յարգելի Տէր հայրը կ'ըսէ թէ՝ Վեցհազարեակ կարդալը... Աստուածաշունչ կարդալէ և խոսաւանանք ընելէ աւելի շահաւոր է եղեր։

Ուր, կը պատմուի թէ՝ ինսար յարգելի բժշկի մը՝ Ղալաթիոյ կամուրջին մինչեւ առանց գէլխարկի եկաւ։

Հիւանդանոցի մը բժշկապետը — pas de chantage! — որ նշանաւոր է իր կծծիութեամբ, անցեալ օր Ղալաթիոյ կամուրջին վրայէն կ'անցնէր... ոտաստան ուրսի, ինչպէս կը վարէ ամէն կծծի մարդու։

Ցանկարծ, սաստկաշունչ հով մը կը փչէ՝ դեպի ծով տանելով պատաղաչուն սիլկեռ գլխարկը անոր, որ վարդապետ ի գիտութիւն և... կարապետ ի բժշկութիւն է։

Տօքտորը գլխարկին հետեւէն կը վազէ։

Գլխարկը կը վազէ, տօքտորն ալ կը վազէ, գլխարկը կը գլտորի, տօքտորն ալ կը գլտորի, գլխարկը կը սուրայ, տօքտորն ալ կը սուրայ, մինչեւ որ վերջապէս գլխարկը ծով կ'իյնայ և որովհետեւ տօքտորը չի կրնար գլխարկին հետեւէն ծով իյնալ (հակառակ քաջ լուզորդ մը ըլլալուն), կէս ժամու չափ յուսահատօրէն կը նայի գլխարկին հետեւէն, որ ծովուն յատակը իջեւանած է արդէն։

Տօքտորը թէև պահ մը կը խորհի կեանքը վտանգի ենթարկելով իր գլխարկին կեանքը ազատել, սակայն ետ կը կենայ ասկէ... հարբուխ չելլալու համար։

Ինչ նեռուիմ թէ չենուիմ, այս իսկ է ինծիրը

Կը մնախօսէ տօքտորը, և արտամ ախուր, յուղարկաւորութեան գացող մարդու մը կերպարանքով, հագին ելցուած թախիծներով և սիրտը զեղուն ցաւերով, կ'սկսի գլուխը բաց՝ քալել կամուրջին վրայ, դէպի տունը երթալով։

—Տունը ուրիշ գլխարկ մը ունիմ, կը մտածէ, կ'երթամ անիկա կը գտնամ, թէև պէտք է որ կոռք մը ծծիմ, սակայն, այն առեն այս շաբթուան պիւռէտ կը խոխաթ։

Կառապանի մը կը մօտենայ տակայն. մարդը տասը դրուշ կ'ուզէ; տօքտորը երեքուկէս դրուշ կուտայ։

—Ես առանց գլխարկի մարդիկը կառքս չեմ նստեցներ արդեն, կը պատասխանէ մարդը բարկացած։

Շատ մարդիկ զարմանքով կը բարեւեն գլխարկազուրկ տօքտորը, որ չատ կը ցաւի չարժամով մը՝ տիլէնար գլխարկը չկրնալ քանալուն համար։

—Ինչ ըլլայ, տօքտո՛ր, գլխարկնիդ ի՞նչ եղաւ, կը հարցնեն անոր։

—Խեղդամա՛հ, կը հնձէ բժիշկը՝ հեղձադղձուկ ձայնով մը, իր հանգուցեալ գլխարկին իր քովէն պատանուելիք յուզարկաւորութեան ծախքերուն վրայ մտածելով միշտ։

Ու ա՛յսպէս, Ղալաթիոյ կամուրջէն մինչեւ իր տունը՝ Բերա, առանց գլխարկի կուգայ մեր յարգելի տօքտորը տապանակ ուխտ՝ յանուն խնայաբարութեան, տժգոյն երինքէ